

3830

281.6
4.59

25

2010

b 2001

(109)

Հայաստանեայց Եկեղեցի
(ԲԱՆԱԿՈՍՈՒԹԻՒՆ)

Գ ր ե ց
Տ. ԲԱԲԳԻՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ

Պ Ա Ս Ա Ն

281.6
4-59

1924

ՀՕ

281-6
4-59

Հայաստանեայց Եկեղեցի

(ԲԱՆԱԿՈՍՈՒԹԻՒՆ)



Գրեց
Տ. ԲԱՐԳԻՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ

ՊՈՍՏՈՆ

1924

3227

2909-57

2909-ան

ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆ

Հայաստանեայց Եկեղեցւոյ թարեկարգութեան
խնդրին չուրջ, ասկէ յառաջ, գրած էի ԿՈԶՆԱԿ չա-
րաթաթեր կին մէջ (Տե՛ս, Կոչիալ, 1922, թիւ 23—
37 և 41:)

Այս տարի Մայրիսին, Մայրենի Եկեղեցւոյն
պայծառութեան նախանձախինդիր Հայեր մասնաւոր
հետաքրքրութեամբ փափաք յայտնեցին որ բանա-
խօսութիւն մը զրեմ հետեւեալ խնդիրներու վրայ:

Ա.) «Ինչո՞ւ պաշտպան կանդնելու ենք Հայց .
Եկեղեցւոյն:

Բ.) Հայց . Եկեղեցւոյն կատարած դերը մէր ցե-
ղին պահպանութեան մէջ:

Գ.) Հայց . Եկեղեցւոյն բարեկարգութեան գործը
եւ մէր պարտականութիւնը ատոր մէջ:

Դ.) Հայց . Եկեղեցւոյն առաքելութիւնը:

Յաջորդ էջերով, որ նախապէս հրատարակուե-
ցան Պայքարի 1924, Օգոստ . 23 — Սեպտ . 11 թիւե-
րուն մէջ, աշխատած եմ զոհացում տալ բարեկամ-
ներուն փափաքին:

ԲԱԲԳԵՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ

1924 Սեպտ . 10 ,
Արլինկը լին, Մէս .



10456-57

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅՅ ԵԿԵՂԵՑԻ

Ի՞նչ եղած է Հայոց և կեղեցին անցեալի մէջ, ի՞նչ է իր ներկայ վիճակը, եւ ի՞նչ պիտի ըլլայ անոր ապագան, թէ՛ բնաշխարհի եւ թէ՛ գաղթավայրերու մէջ:

Կարելի է այդ երեք հարցումներու մէջ ամփոփել այն բոլոր ինդիբները, որք կը յուզուին Հայաստանի և կեղեցւոյն չուրջ, մասնաւորապէս իր բարեկարգութեան եւ իրբեւ հաստատութիւն, իր գոյութեան պէտքին տեսակէտներէն:

Հայ ժողովուրդին քրիստոնէացման պատմութիւնը պատմութիւնն է Հարաշալի գէտքերու: Եւ այս երեւյթը զարմանալի չէ: Վասն զի, ստուգիւ, Հըրաշք մըն է Արեւելքի մէկ անկիւնը, Պարսկաստանի վերականգնուած մազդէականութեան եւ Հոռմի հեթանոսութեան կրօնական ծանրութիւններուն տակ ձնչուած հեթանոս Հայաստանի մը աւետարանումը նախ ուղղակի առաքելական չունչով, եւ ետքը կուսաւորչին առաքելանման նահատակութեանց ազգեցութեամբ եւ չնորհքով:

Եթէ Եկեղեցի բառած տոեն պիտի հասկնանք բուն ժողովուրդը, որ Հին հաւատքը թողած, նոր հաւատք մը ընդգրկած է, ասիկա կը նշանակէ թէ այդ ժողովուրդը կարող եղած է, անշուշտ որոշ չափով մը, նոր նոր լոյսեր տեսնել մտաւոր եւ Հոռչական աշխարհներու մէջ, եւ թօթափել Հին Հայատքին փոշիները:

Իսկ Եկեղեցին, իրբեւ կազմակերպեալ հաստատութիւն, երբ նկատի առնուի իր ներքին եւ ար-

տաքին յօրինուածքով, այն ատեն եկեղեցին կ'ըլլայ քրիստոնէական կրթութեան եւ գաստիարակութեան մեթու մը, որ իրեն յատուկ ծրագիր ունի, ձեւեր ունի:

Եերքին եւ արտաքին յօրինուածք բաելով կը հասկնամ, նախ եկեղեցւոյն սկզբունքները, այսինքն՝ հաւատքը, զաւանանքը, վարդապետութիւնը կամ ուսուցումը, եւ ապա՝ արարողական եւ ծիսական դրութիւնը, որոնք բանաձեւուած ու կարգադրուած են պաշտօնապէս:

Պէտք է ուշագրութիւն ընել եւ դիտել թէ ամէն ժողովուրդ իր ընկերային կեանքին ու կենցաղին համեմատ արաւայայութեան ձեւ եւ կերպարանք կուտայ իր եկեղեցւոյն, մանաւանդ ատոր արտաքին յօրինուածքին: Այս է պատճառը որ այսօր, քան դարու լուսաւոր պատցամներուն վրայ, երբ ունէ քրիստոնէական եկեղեցի քննենք, պիտի տեսնենք որ անոր յօրինուածքին մէջ հետքեր եւ գիծեր կան հին հաւատքի ըրջաններէն: Եթէ այս հետքեր ու գիծեր, զոր օրինակ, Ամերիկայի ամէնչն ազատական համարուած եկեղեցիներուն յօրինուածքէն զուրս են վտարուած, բայց ատոնք կ'ապրին ժողովրդեան ներքին կեանքին մէջ, եւ ատոնց նախապաշարում կամ իին սովորութիւններ անունը կուտան մարդիկ, եւ սակայն իրականութեան մէջ անոնք հետքերն ու գիծերն են նախկին կրօններու:

Հայաստանի եկեղեցւոյն ներքին եւ արտաքին յօրինուածքին մէջ, հայ հեթանոսութեան հետքեր եւ գիծեր մնացին, շատ բնական եւ հոգերանական պատճառներով, մանաւանդ արտաքին յօրինուածքին մէջ, որք սակայն, այսպէս ըսենք, այնքան քրիստոնէացած են որ պարզ ժողովուրդը, ո'րչափ ալ կրթուած եւ գաստիարակուած ըլլայ կեանքի զործական գիտութեանց մէջ, չի կրնար կուահել թէ

ի՞նչպիսի տարրեր եկած մտած են իր զուտ եւ վճիտ կարծած հաւատքի եւ պաշտամունքի ողարզութիւններուն մէջ:

Հայաստանի եկեղեցին, առնելով իր ամբողջութեան մէջ, իրբեւ կազմակերպեալ հաստատութիւն, իր պատմութեան ընթացքին կը ներկայանայ քանի մը որոշ հանգամանքներով.

1.— Իրբեւ հաստատութիւն, որ պահած է քրիստոնէական առաջին զարերու հաւատքը, աւանդութիւնները, սովորութիւնները, եւ զանոնք գործածած է իրբեւ միջոց աւետարանական սկզբունքները վերածելու ժողովուրդի կենցաղին:

2.— Իրբեւ կազմակերպեալ կրօնական հաստատութիւն՝ եղած է միանդամայն ազգային հաստատութիւն:

Վարդանանց պատմութեան մէջ, եղիշէ կը նըկարագրէ այն պղպային առանձնաշնորհումները, զոր կը վայելիր Հայաստանի եկեղեցին: Երբ Պարսից կառավարութիւնը զրկել ուզեց հայ եկեղեցին (ժողովուրդը) իր այդ առանձնաշնորհումներէն, եւ ստիպեց որ թողուն քրիստոնէութիւնը եւ մազդէական ըլլան, այն ատեն պայթեցաւ Վարդանանց պատերազմը:

Հայաստանի եկեղեցին էր որ հայերէն գիրերը դատւ եւ ստեղծեց հայ ժողովուրդի զրաւոր լեզուն: Հայաստանի եկեղեցւոյն հոգեւոր պիտն էր որ թագաւորական զահուն անկումէն ետքն ալ շարունակեց ներկայացնել աշխարհիկ իշխանութիւնը: Վերջապէս Հայաստանեայց եկեղեցին է որ միութեան կապ եւ յարաբերութեան կեզրոն եղած է ի սիհուուշխարհի ցիրուցան Հայ ժողովուրդի համար:

3.— Իրբեւ կազմակերպեալ հաստատութիւն, իր կրօնական նկարագրով, այսօր կը պահէ իր ինքնուրէն եւ ինքնուրոյն յօրինուածքը, թէ՛ վաղեմի եւ

թէ նոր, եւ կը ներկայացնէ համեմատական եղր մը
չին եկեղեցիներու քով՝ իր խկատիպ ժողովրդակա-
նութեամբ եւ պարզութեամբ :

4.— Հայաստանի եկեղեցին, իրրեւ կաղմա-
կերպեալ հաստատութիւն, ունենալով հանդերձ աղ-
դային շատ շշտուած նկարագիր, չէ դադրած հիմ-
նովին կրօնական ըլլալէ : Եւ այսօր, երբ աշխատու-
թեան եւ վարչական գործերու բաժանումներուն շը-
նորհիւ այնքան յստակուած են ժողովուրդներուն
կրօնական եւ քաղաքական գործառնութիւնները ըն-
կերային կեանքին մէջ, ինչ որ ծանօթ է Թրանսայի
պատմութեան մէջ եկեղեցւոյն եւ պետութեան բա-
ճանում անունով, Հայց . Եկեղեցին, իր կրօնական
նկարագրով պիտի բարեկարգուի, եւ իր կրթական
ու դաստիարակութեան գործը յառաջ պիտի տանի
ծառայութեան նո՞ր ուղիներէն : Վասն զի վերջին
հալածանքներ, կենցաղի ահուելի տղեղութիւններով
վիրաւորեցին մաքուր հաւատքը, եւ շատ մը աղուոր
դիմեր եղծեցին Հայ ժողովուրդին բարոյական մե-
ծութիւններէն :

Զատ զատ վերլուծենք այս չորս հանդամանք-
ները :

Ա.

Մառը կը ճանչցուի իր պտուղէն, ըստ աւե-
տարանական ճշմարիտ առածին : Հայց . Եկեղեցւոյն
ալ նշանակութիւնն ու արժէքը պէտք է վնասուել իր
արդեանց մէջ : Հայաստան քրիստոնեայ եղած է :
Ասիկա պատմական իրողութիւն մըն է : Եւ անչուշտ
պատմութեան համար շատ կարեւոր է թէ Հայաս-
տանի քրիստոնէացման մէկէ աւելի առաքեալներու
աշխատութիւնները ի՞նչ եղած են, ո՞րչափ ստու-
գութիւն կայ նոյն իսկ Հայաստանի առաջին լուսա-

ւորիչներու պատմութեան մէջ : Նոյնքան կարեւոր
են պատմութեան համար Լուսաւորչի եւ Տրդատի
անձերուն եւ գործերուն քննութիւնը :

Դարձեալ, եկեղեցիի մը համար ո՞րչափ հարկ ան-
հրաժեշտ է բանաձեւուած, պաշտօնական հաւա-
տամբներ, ծէսեր, արարողութիւններ կամ Ս. Գիր-
քը առանց միջնորդի, ուղղակի կարդալու եւ հաս-
կընալու գրութիւնը, զոր օրինակ, արդի բողոքա-
կան եկեղեցիներու ընդգրկած ձեւով, ո՞րչափ իրա-
կան է ըստ ինքեան . այս եւ ատոնց նման բոլոր խըն-
դիրներ, երկրորդական են, սա՛ բուն խնդրին քով,
թէ, զոր օրինակ, Հայ ազգը Աւետարանով լուսա-
ւորուելէ եաքը ո՞րչափ քրիստոնէայ եղած է : Վասն
զի, ինչովէս որ կանխեցի գիտել առաջ բանաձեւուած,
պաշտօնական հաւատամբներ, ծէսեր եւ արարողու-
թիւններ, ևւային, այս բոլորը Աւետարանը բացատ-
րելու, հասկնալի եւ գործնական ընելու միջացներ ու
կերպեր են, այսինքն՝ զաստիարակութեան մեթու
մը, գրութիւն մը, եւ անոնք, նոր նոր ստեղծուած,
յերիւրուած բաներ չեն, այլ ուղղակի բղիսած են ժո-
ղովրդի կեանքին ու կենցաղէն, անոր թէ՛ պատմա-
կան կեանքին եւ թէ՛ կենդանի կեանքին : Այսպէս ա-
մէնէն չօշափելի, գրական նիւթերը միայն գիտելով
կարելի է ըմբռնել այս պարզ իրողութիւնը : Երբ Ս.
Գ. Լուսաւորիչ յաջողեցաւ Հայաստանի մէջ պէտա-
կան կրօնք ընել առաջ Քրիստոնէութիւնը, իր առաջին
գործը եղաւ հեթանոս մէհեանները վերածել քրիս-
տոնէայ տաճարներու կամ եկեղեցիներու : Այս փո-
փոխութիւնը կամ փոխանցումը մատ ուշագրաւ է —
մէհեաններէն զուրս կը հանուին եւ կ'ոչնչացուին
կուռքիր, եւ կուպաշտութեան գրութիւնը արտա-
յալալ գործեր եւ գործիքներ . բայց ինչպէս որ
կուպաշտական պաշտամոնքի տեղ կը հաստատուի
քրիստոնէական աստուածպաշտութիւնը եւ անոր ձե-

ւերը, նոյնպէս կուռքերու տեղ կը զետեղուին քրիստոնէական պատկերներ, եւ հեթանոսական տօներու տեղ քրիստոնէական կամ անօրինական տօներ, նոյն իսկ քուրմերէն եւ քուրմորդիներէն չատեր կը կոչուին քրիստոնէական եկեղեցւոյ քահանայագործութեան, եւ երախայից (ոչ-քրիստոնեաներու, առանց սեռի եւ հաւատքի խորութեան) մկրտութիւնը հետարգէեաէ կը փոխազդրուի տղայամկրտութեան նախկին եկեղեցւոյ մէջ, եւ Սուրբ Գիրքը կը մեկնուի եւ կը քարոզուի պատասխանատու պաշտօնեաներու ձեռքով, եւ նոյն իսկ կրօնական եւ կրօնական-միիլիսովայական խնդիրներու ուսուցման մէջ, տարածայնութիւններու եւ տարօրինակութիւններուն առաջքը առնելու համար, — որպէս զի քրիստոնէական գիտութիւնը միաձեւ եւ միակերպ ըլլայ, եւ եկեղեցին չակարանայ եւ չայլանդակուի տարբեր տարբեր կարծիքներով, ու հերձուածներով, — կ'ընդունուի դաստիարակութեան մեթուին միաձեւութիւնը, եւ այս սկզբունքով է որ Տիեզեր. Երեք ժողովներ մինչեւ 451 կարող կ'ըլլան քրիստոնէական բովանդակ եկեղեցւոյ մէջ պահել հաւատքի, վարդապետութեան, եւայլն ներքին միութիւն մը, զրեթէ ազատ թողով իւրաքանչիւր ազգը իր միջավայրին մէջ, արտաքին ձեւերու մանրամասնութեանց մէջ: Եւ Հայաստանի եկեղեցին հաւատարիմ կը մնայ այդ երեք ժողովներու որաշմանց:

Արդ, Հայաստանի եկեղեցին, սկիզբէն մինչեւ Ս. Գ. Լուսաւորիչ, առաքելական շրջանին, այնչափ քրիստոնեայ էր ո՞րչափ կարմիր էր հզօր հեթանոսութենէ նոր կրօնք անցնող ժողովուրդի մը համար: Արարատեան բիւրաւոր նահատակներու պատմական գոյութիւնը ցոյց կուտայ թէ Հայք կարող եղած են այնչափ լաւ հասկնալ Աւետարանը, եւ

Յիսուս Քրիստոսի նշանակութիւնը և Քրիստոնէութեան հմայքը, որ իրենց արեան զնով չե՞ն ուրացած զանոնք: Երբ այսպիսի արիւնով կնքուած իրողութիւն մը կայ Հայաստանի լուսաւորութեան առաջին շրջանին մէջ, ես այլեւ երկրորդական կարեւորութիւն մը միայն կ'ընծայեմ ես ուրիշ մանրամասնութեանց. զոր օրինակ, չեմ միտուեր թէ այս արեամբ նահատակեալ առաջին շրջանի քրիստոնեաներ Սուրբ Գիրքը ուղղակի անձա՞մբ ուսումնասիրեցին, թէ ուսուցիչներու, կազմակերպեալ պաշտօնեաներու դրութեան մը դաստիարակութիւնէն անցան, կամ թէ իրենց քրիստոնէութիւնը զուտ «աւետարանական» չէր (իրեւ թէ իրականութեան մէջ այդպիսի բան մը դոյցութիւն ունեցած ըլլայ, նոյն իսկ հիմա, ամերիկան ամէնէն աւելի պատաժիտ եւ ոչ-ծխական համարուած եկեղեցիներու մէջ իսկ), այլ լի՛ էր չին հաւատքի հետքերով եւ նախապաշարումներով: Աւետարանի դործնական հասկցողութիւնը Հայաստանի մէջ, հակառակ հին հաւատքի դոյցութեան ասդին, այնքան իրական ու ուշագրաւ է որ, մարդ պարզապէս կ'սքանչանայ, երբ, զոր օրինակ, Մեծն Ներսէսի ժամանակը ուսումնասիրէ Փաւստոս Բիւզանդի արձանագրած տեղեկութիւններով:

Մարդասիրական կազմակերպութիւններու դոյցութիւնը Հայաստանի եկեղեցւոյն Դրդ զարու պատմութեան մէջ, այնքան զարմանալի է որ մարդ քննադատօրէն կը փորձուի չափազանցութիւններ տեսնել ատոնց նկարագրութեան մէջ. վասն զի կարծես թէ 20րդ դարու նկարագրութիւններ եղած ըլլային ատոնք եւ ո՞չ թէ Դրդ զարու, իրեւ արդիւնք Լուսաւորչեան շրջանի աշխատութեանց:

Հիւրանոցներ, որբանոցներ, ծերանոցներ, ուրկանոցներ, անկելանոցներ, եկեղեցիներէն եւ գըպրոցներէն (յունարէն եւ ատորի լեզուներով) զատ:

ի՞նչպիսի հիմնական եւ մեծ փոփոխութիւն ափ մը Հայ ժողովուրդի կեանքին եւ կենցաղին մէջ, Աւտարանի լոյսերուն ազգեցութեան տակ:

Մարդիկ քրիստոնեա՛յ եղած են իրենց բոլոր սրտով եւ հոգով, եւ թէպէտ հին հաւատքի հետքեր խորոնի են զես իրենց քրիստոնէական կեանքի արտայատութեան մէջ, եւ տակաւին ասդին անդին, դժուարածառչելի վայրերու մէջ հեթանոսութիւն կը տիրէ, բայց Հայ ազգը, իր ամբողջութեան մէջ առնելով, կը տեսնենք որ հասկցած են Աւետարանի ոդին, եւ կ'ապրին աւետարանական սկզբունքներով: Աւետարանը կեանք, կենցաղ, իրականութիւն մը եղած է իրենց համար եւ ոչ թէ հաւատքի բանաձեւ մը միայն: Եւ նկատի առէք, որ այս զարմանալի յեղափոխութիւնը Հայ ժողովուրդի հոգեկան կեանքին մէջ կատարուած է լոկ քարոզութեամբ, կազմակերպարակ պաշտօնէութեան մը — նուիրապետութեան մը — աշխատութիւններով. վասն զի Հայ ժողովուրդը, Հայերէն լիզու ունէր, բայց չունէր Հայերէն զիր եւ զրականութիւն: Հոգեւոր պաշտօնեաններ տեղ յունարէն եւ տեղ տեղ ասորերէն պիտի կարդային Սուրբ Գիրքը եւ յետոյ Հայերէնով պիտի բացատրէին իրենց ընթերցուածները, եւ ասիկա ահազին աշխատանք մըն էր թէ՛ թարգմանիչներուն եւ վերծանողներուն համար եւ թէ՛ նոյն ինքն ժողովուրդին համար, որ բան մը չէր հասկնար յունարէն եւ ասորերէն ընթերցուածներէն:

Այսպիսի տարօրինակ պայմաններու մէջ Հայ ժողովուրդին քրիստոնէացումը եւ քրիստոնէական սկզբունքներուն կեանքի վերածումը այնպիսի իրողութիւն մըն է որ Հայաստանի եկեղեցւոյ պատմութեան մէջ կը մնայ իր եղական եւ ինքնուրոյն հանգամանքով:

Հայաստանի քրիստոնէացման այս ըրջանին մէջ

ուրիշ իրողութիւն մըն աւ կայ, որ պէտք չէ վրիպի ուշադրութենէ:

Հեթանոս ժողովուրդի մը առ Հասարակ քրիստոնէացումէն զատ, կա՛յ նաև այդ նորահաւատ ժողովուրդի մէջն ճառագայթող մեծ հոգիներու բազմութիւնը Հայաստանի մէջ:

Աւենդական անուններէն մինչեւ պատմական ծանօթ անուններու շղթայ մը կայ Հայ ժողովուրդի դարաւոր կեանքին մէջ, որոնք իրենց քրիստոնէական հաւատքին սիրով զօրացած, սքանչելի եղած են իրենց առանձնական եւ հանրային կեանքին մէջ:

Այս ըլթային մէջ են ո՛չ միայն վկայք եւ նահատակներ, այլ նաև մեծ պաշտօններու եւ պատասխանատուութիւններու տէր մարդիկ:

Անդուխտի քրիստոնէացման պատմութիւնը, իմ զատովութեամբ, վկայաբանական նկարագիր եւ արժէք չի ներկայացներ միայն: Սանաւրուկ թագաւորի միածին զտուեր նահատակութեան նկարագրական բոլոր մանրածանութիւնները մէկդի կը զնեմ ես, եւ կը նայիմ միայն Յիսուս Քրիստոսի անունով ի մահ դիմող Հայ օրիորդի արի եւ առաքինի անձնաւորութեան:

Լուսաւորչի վկայաբանութեան բոլոր սոսկալի դրուագները մէկդի կը զնեմ ես, եւ կը նայիմ միայն Աւետարանի հաւատքին հաւատարիմ առաքելանման առաքեալը, որ Հակառակ ահաւոր դժուարութիւններու մէկդի կը զնեմ ես, եւ կը յաջողի վերջապէս իր ծըրագրին մէջ:

Լուսաւորչի բոլոր յաջորդներուն մէջ, նոյն իսկ տկարներուն մէջ, միեւնոյն տեսիլն է որ կ'ոգեւորէ առաջնորդող մարդը, պատասխանատու մարդը, եւ անոնք իրենց համոզման, իրենց հաւատքին զօրութեամբ զօտեսլինդ, հաւատարիմ կը մնան Աւետարանի մէջ:

բանին, որ պէտք չէ մտահան ընել, շրջապատռած
է ներքին և արտաքին դժուարութիւններով:

Մեծն Ներսէս մը, Մեծն Սահակ մը, Մեծն Մես-
րոս մը, Եւայլն, մինչեւ Ներսէս Շնորհալի, Եկե-
ղեցական զծի վրայ, Եւ Տրգատ, իր քոյրը Խոսրովի-
դուխտ, Վաչներ, Մուշեղներ, Վարդաններ, Վա-
հաններ, Հայ տիկիններով Եւ օրիորդներով, մինչեւ
այս մեր հայածանքի Եւ արիւնի օրերը, Աւետարանի,
Հոգեւոր կեանքի, Հաւատքի տեսակէտէն նայելով,
Հոգեկան մեծութիւններ են: Եւ այս մեծութիւններ
յիշեւան եկած են այնպիսի միջավայրի Եւ պայման-
ներու մէջ, որոնց ախտուր գիծերը վրդովիչ են:

Եւ այս հոգեկան մեծութիւններ դարբնուած ու
կերտուած են Հայաստանի Եկեղեցւոյն մէջ տրուած
գաստիարակութեամբ:

Եթէ Հայաստանեայց Եկեղեցին կարող եղած է
ընել այսչափ բան մը, Եւ լրած է անհաւատալի ու
աննկարգրելի կերպով դժուարին պայմաններու
մէջ, պայմաններ, որոնք յաձախ սպառնացած են իր
գոյութեան Եւ խափանած են իր զարգացման Եւ ըն-
դուժակման ընթացքը, այս միեւնոյն Եկեղեցին,
անշուշտ նպաստաւոր պայմաններու մէջ, պիտի կա-
տարէ իր գաստիարակչի գործը, Եւ պիտի մնայ ներ-
շընչումի աղբիւր Հայ ժողովուրդին համար:

Բ.

Հայաստանի Եկեղեցին, ըստ ինքեան, զուտ կրօ-
նական հաստատութիւն մըն է:

Բայց, բարեախտաբար թէ դժբախտաբար,
մեր մէջ աւելի շեշտուած է այս Եկեղեցւոյն ազգա-
յին հանգամանքը, մանաւանդ նորագոյն ժամանակ-
ներու մէջ:

Բարեբախտաբար կ'ըսեմ, որովհետեւ Հայոր ժո-

ղովուրդին համար իր Եկեղեցւոյն ազգայնացումը Եւ
ժողովրդականացումը, կը նշանակէ թէ կրօնքը կամ
հոգեւոր կեանքը նոյնացած է իր ընկերային կեան-
քին հետ: Ասիկա երեւոյթ մըն է Հայ Ազգին պատ-
մութեան մէջ, աննման երեւոյթ մը, Եւ ցոյց կու-
տայ թէ կրօնէը անհաւատական շրջանակի մէջ, չզո-
քացուցիչ ազգակ մը չէ եղած Հայ ժողովուրդի զա-
ւակներուն համար, այլ իրական Եւ միացուցիչ կապ
մը եղած է, ինչպէս կրօնական հաւատքի, նոյնպէս
ընկերային կեանքի յարաբերութեան Եւ համագրու-
թեան մէջ: Եւ ասիկա այնքան խորարմատ ըմբռո-
նում մը եղած է Հայ ժողովուրդի ամբողջութեան
մէջ, որ երբ «հայ» կ'ըսէ Հայ ուամիկը, կը հասկնայ
Հայց: Եկեղեցւոյ ժողովուրդը, անոր մտքին ան-
մատչելի է որ Հայ մը՝ կրօնայ պատկանիլ Հոռոմ,
Կաթոլիկ Եւ կամ Բողոքական Եկեղեցիներուն Եւ տա-
կաւին կոչուիլ «Հայ»: Անոր մտքին մէջ Հայը Հայ' է
իր մայրենի Եկեղեցիով Եւ մայրենի Եկեղեցւոյն մէջ:

Ասիկա, տարակոյս չկայ, սխալ է. Եւ սակայն
իմաստալից «սիսալ» մը, որով Հայ ուամիկը կ'ար-
տայրայտէ իր հասկցողութիւնը ազդի Եւ կրօնքի նոյ-
նացման մասին:

Հայ քաղաքական իշխանութեան անկումէն ետ-
քը, Հայ ժողովուրդը, ամէն իշխանութիւն կեզրո-
նացուցած է իր Եկեղեցւոյն մէջ: Ան է վերին հեղի-
նակութիւնը իր հոգեւոր Եւ ընկերային կեանքին
դորձառնութեանց համար:

Դժբախտաբար կ'ըսեմ, որովհետեւ այսօր Հո-
սանք մը կայ մէր ժողովուրդի ուսեալ կամ զար-
սացեալ ըստուած շարքերուն մէջ, որուն համաձայն
Հայաստանի Եկեղեցին պէտք է պահէ իր գոյութիւ-
նակութիւնը իր հոգեւոր Եւ ընկերային հանգամանք
նը, որովհետեւ անիկա միայն ազգային հանգամանք
նը, որովհետեւ անիկա միայն այսինքն՝ Հայց: Եկե-
եւ կարեւորութիւն մը ունի, այսինքն՝ Հայց: Եկե-

գեցին հոգեւոր, կրօնական նշանակութիւն մը չունի այլիւս Հայ ժողովուրդին համար :

Բայց պէտք չէ այսքան աճապարել: Ընդունիլ այդպիսի վճիռ մը, որ չէ հիմնուած իրականութեան վրայ, արժէք մը չի ներկայացներ:

Հայաստանի Եկեղեցին, իր զարաւոր կեանքին մէջ, միշտ եղած է կրօնական կազմակերպութիւն մը, հոգեւոր հաստատո: Թիւն մը, եւ անոր ազգային կողմը կամ նկարագիրը շինուած է նոյն ինքն կրօնական ըմբռոնումով եւ հոգեւոր հասկցողութեամբ:

Նկատի առէք միայն քանի մը խնդիրներ.

Ա. — Հայաստանի զատարաններն էին իր եպիսկոպոսարանները: Վասն զի կրօնական բոլոր նախկին զրութիւններու մէջ այդպէս էր: Աստուածական կառավարութեանց զրութիւնն էր այդ: Այսպէս էր Հրէութեան մէջ: Սուրբ Գիրքը, կը բովանդակէ Հրէից դատական զիքքը: Քրիստոնէութիւնը շարունակեց նոյն զրութիւնը: Հայաստանի Եկեղեցին հաւատարիմ մնաց Սուրբ Գրոց զատական սկզբունքներուն եւ կերպով մըն ալ ձեւերուն:

Վարդանանց ժամանակ, Հայոց ձեռքէն խլուած տառանձնաշնորհումներէն մէկն էր Հայ դատարանին Պարսիկ դատաւորին (մոզի մը) յանձնուիլը:

Աստուծոյ զոյսութեան հաւատքը, արգարութեան զաղափարը, անրաժանելի են իրարմէ: Հետեւարար դիւրին է ըմբռոնի թէ ինչպէս Եկեղեցական իշխանութիւնը եղած է նաև զատական իշխանութիւն, այսինքն՝ ազգի մը ընկերային կեանքին պարաբերն ու իրաւունքները սահմանող օրէնսդիր հեղինակութիւն մը, օժտուած սահմանեալ օրէնքները գործադրելու բոլոր օրինական միջոցներով: Եւ իրաւունքներով:

Հայաստանի Եկեղեցին իր այս զատական իշխանութիւնը պահէց, երբ կար Հայաստանի քաղաքական իշխանութիւնը պահէց՝ երբ Հայաստանի քաղաքական իշխանութիւնը ենթարկուեցաւ տեսակ տեսակ փոփոխութիւններու, եւ Հայ ժողովուրդը անցաւ ու բաժնուեցաւ այլեւայլ օտար տիրապետութիւններու ներքեւ:


Նոյն իսկ Օսմանեան իշխանութեան ներքեւ, ինչպէս ուրիշ կրօնական հասարակութիւններ, նոյն պէս Հայ-քրիստոնեայ ժողովուրդին համար զատարաններ էին իր Պատրիարքարանն ու իր Առաջնորդարանները, թէեւ սահմանափակուած իրաւունքնով:

Ինչպէս կը տեսնուի այս բացատրութենէն, Հայաստանի Եկեղեցին ազգային է իր զատական հեղինակութեամբ, բայց պէտք է զիսել որ այդ հեղինակութիւնը կը բղիք ուղղակի աստուածակետական բմբռնումէ, ուղղակի կրօնքին:

Բ. — Հայերէն զիրերու զիւալը, զատականէն տւելի մէծ նշանակութիւն ունեցող երեսոյթ մըն է Հայաստանի Եկեղեցոյն մէջ: Վասն զի, կանխեցի արդէն զիտել տալ թէ Հայոց Եկեղեցին էր որ գտաւ Հայերէն զիրերը, ստեղծեց Հայերէն գրականութիւնը: Եւ ինչպէս որ Հայաստանի Եկեղեցին, սկիզբէն ի վեր, միացուցիչ հաստատութիւն մը Եկաւ Հայ ժողովուրդին համար, թէ՛ իր բնաշխարհին մէջ եւ թէ՛ օտար երկիրներու մէջ, եւ է՛ մինչեւ հիմա, նոյնպէս Հայ գրականութիւնը եղաւ եւ է՛ Հայ ժողովուրդին ազգայութիւնը կամ ցեղային նոյնութիւնը արտայալուղ եւ մտաւոր մշակոյթը ապրեցնող միջոց մը:

Պատմական իրովութիւնը սա՛ է. եթէ Հայ Ազգը քրիստոնեայ եղած ըստար, եթէ Հայ-քրիստոնեայ ազգը իր Սուրբ Գիրքը իր լեզուով զբերու եւ կարգաւոր պէտքն ու փափմաքը զգացած ըմլար, Հայերէն զալու

Ժ Տ Զ Հ Ձ Շ Ա 1



զերեր պիտի չգտնուէին, եւ Հայ ժողովուրդը այսօր գեր գրականութիւն պիտի չունենար :

Հայց . Եկեղեցին ազգային է իր գրականութեամբ, բայց պէտք է դիտել որ այդ գրականութեան հիմն է կրօնականը :

Հայերէն գիրերու գիւտը Հայաստանի եկեղեցւոյ ծոցին մէջ, գատականէն աւելի մեծ եւ ներքին նշանակութիւն ունեցող երեւոյթ մըն է : Վասն զի, քաղաքական եւ ընկերային կեանքերու փոփոխութիւններուն համեմատ, ժողովուրդի մը օրէնսդիտական եւ գատական գրութիւնները կ'ենթարկուին այլեւայլ փոփոխութեանց : Բայց ժողովուրդի մը գիրն ու գրականութիւնը չի կրնար խլոււիլ իր ձեռքէն :

Գիր, գրականութիւն՝ ազգ շինող, ազգ պահող և ազգ ներկայացնող հիմնական պայմաններէն են :

Գիր, գրականութիւն՝ ժողովուրդի մը մտաւոր եւ հոգեւոր մշակութեան արտայայտիչներն են . միշտ զարգանալու, միշտ գեղեցկանալու ընդունակ արտայայտիչներ, եւ միանդամայն զօդիչ եւ միացուցիչ միջոց մը ժողովուրդի մը ընկերային կեանքին : Հետեւաբար՝ ազգային կնիքը շատ աւելի զօրաւոր է մեր մայրենի լեզուին սեփական գիրի եւ գրականութեան մէջ, որոնց հեղինակներն են եկեղեցական մարդիկ, բուն հոգեւոր մարդիկ, հաւատքի եւ տեսիլներու բարձրագոյն մշակութեան հասած հոյակապ գէմքեր :

Մենք, իբրեւ Հայեր, թերեւս շատ խանդակառ ենք մէր գնահատումներուն մէջ, երբ կը խօսինք Սահակ-Մեսրոպի վրայ :

Բայց նայեցէ՞ք ինչե՞ր կ'ըսէ Գերման Հայագէտ Փրօֆ . Յ . Մարկուարդ, որ միջնադարեան Գերմանիոյ վիճակին հետ բաղդատելով Հայաստանի ժողովուրդին եւ Սահակ-Մեսրոպին վիճակը, դիտել

—«Ամեկայն Աւետարանի հայ քարոզիչները բոլորին ուրիշ դժուարութիւններու ալ հարկ էին բախիլ քան իրենց Գերման ընկերները . ասոնց համար զիւրին էր լատին այլուրէնքի օդնութեամբ . . . զոնէ փոքրիկ աղօթքներ, երդմնեցուցչական ձեւեր եւ նման «յիշատակարաններ» նշանագրել զերման լեզուաւ, եւ եթէ ժողովրդեան՝ Աւետարանն ալ ի՞ր իսկ լեզուաւ տալու այնպէս բնական գաղափարին դիւրութեան կամ անձկամիտ եկեղեցական քաղաքականութեան նկատումներով դոհացում չառւին, այս մտախն պատմութիւնը կը կարգայ անոնց իւր վճիռը :

«Իսկ Հայաստանի մէջ երկրին յատուկ լեզուաւ տող մ'իսկ գրուած չէր, վասն զի նոյն ժամանակուան այլուրէնքերէն եւ ոչ մին բաւական էր Հայերէնի բաղմաթիւ ու դժուարին հնչումները ներկայացնել . ասոր վրայ կուգային կ'աւելնային երկրին քաղաքական բաժանումէն յառաջ եկած անպատեհութիւնները . Պարսկական վերին իշխանութիւնը նորանոր փորձեր կ'ընէր Հայ ժողովուրդը զուտ մազդեզանց կրօնին վերագարձնել եւ պարսիկ լեզուն ու մատենազրութիւնը տարածել անոնց մէջ, մինչ արեւմըտեան մասին տիրող Հոռոմները անարդանօք կը նայէին բարբարոսներու (Հայոց) վրայ եւ անոնց լեզուին ու առանձնայատկութեանց բնականօքն ուեւէ ըմբոնում չունէին : Ոչ ամէն մետրապոլիտ այնպէս բանիմաց էր, ինչպէս Մեծն Բարսեղ, որ մասնաւոր ու չաղրութեան առած էր Փոքր Հայոց հայիսկոպոսական աթոռներուն ընտրել այնպիսի մարդիկ, որոնք քաջահմուտ ըլլային հայ լեզուին (Բարս. Թղ. 187) :

«Այս պատճառաւ եթէ նկատենք այն պարագաները, որոնց տակ Մաշթոց ու Սահակ իրենց մտքի զործունէութեամբը եկեղեցական ու ժողովրդական ինքնագիտակցութեան զարթուցին Հայ ազգը, եւ

այս գործքին հետ համեմատութեան դնենք գանայ-
եան այն պարզեւը, զոր Պեպինոս Փրանկ քաղաքա-
կան ու եկեղեցական ամէն միջոց լիւալէս ի ձեռին
ունենալով նուիրեց Գերման ժողովրդեան, այն ա-
տեն թէ՝ Պեպինոս և թէ՝ իր զինակիրը Վինֆրիդ՝
խեղճ թղուկներ կ'երեւան համեմատութեամբ մտքի
այն հսկաներու (Մաշթոց ու Սահակ) :

«Ժողովուրդ մը, որ իր ծոցէն այնպիսի մարդիկ
ծնած է և զանոնք իրրեւ իր զիւցազները կը յարգէ,
որչափ թէ անոնց օրինակին հետեւի, անկարելի է
որ իսպան իսպուու չնջուի՝ որչափ ալ թուրք, Քուրդ,
Թաթար, Պարսիկ ու բոլոր մեծ պետութիւններն հա-
կառակ ըլլան անոր :

«Յ. Ք. Հինգերորդ դարու սկիզբն Երանելոյն
Մաշթոցի այրուբէնքի գիւտը ըստ այսմ ոչ միայն
Եկեղեցա-պատմական տեսակէտով նշանակալից է
իր յայտնաբարբառ ապացոյց մը՝ դարձի ետանդին
և հաւատոյ պատգամարեր հրեշտակներուն չահա-
ւէտ գործունէութեան անհրաժեշտորէն հարկաւոր
պայմաններու մասին Հեղինակին (Մաշթոց) ունե-
ցած պայծառ տեսութեան, «ինչպիսի էր արեւմտեան
Գոթացի Վուրբիլասի կէս զարու չափ երիցազոյն
ստեղծագործութիւնը», այլ նաեւ կը ներկայացնէ
մեզի քաղաքակրթական-պատմական անպայման չա-
հագրուութիւն մը՝ իրրեւ վրկութիւնարեր զործք
ցայնվայր մատենագրութիւնէն զուրկ աղդի մը քրիս-
տոնէական ազգային զգածման (ևս կ'ստորագծեմ),
աղդի մը՝ որ Հայաստանի քաղաքային անկախու-
թեան կորստենէն քիչ մ'առաջ իսկ դիտցաւ պաշտ-
ուպանել հայ առանձնայակութիւնը օտար աղդի մը
հետ համաձուլուելու վտանգին դէմ, եւ կեանք տալ
յարաբերաբար հարուստ մատենագրութեան մը,
գլխաւորաբար պատմական և աստուածաբանական
բովանդակութեամբ :

«Ահաւասիկ երկու արդիւնք՝ որ պատմական նը-
շանակութիւն ունին, որոնց քով Գոթացի եպիսկո-
պոսին սակաւակեաց ստեղծագործութիւնը հայ կրո-
նաւորին գործին հետ ունէ կերպով չի կրնար չա-
փուրի» (եջ 7—9 Ազգ. Մանդրն. ԿԸ., Պոմ. Հա-
յերէն նշանագրերու եւ Վարուց Ս. Մաշրուցի, գրեց
Պրոֆ. Յ. Մարկուարդ, գերմաներէնէ թարգմա-
նեց Հ. Ա. Վարդանեան, տպ. Վիեննա, 1913) :

Մարկուարդ հայ գրի գիւտը կը դնէ 402—3, եւ
հետեւեալ կերպով կ'եղբակացնէ իր պատմաստանը մեր
լեզուի գիրերու գիւտին պատմական նշանակութեան
մասին .

—«Հայ այրուբէնքի գիւտին յոբելեանն ըստ
այսմ պէտք էր 1902—3ին տօնուիլ :

«Այս պատմարար զործքին պատմական էռ-
թիւնը, զոր հիմ բռներվ զործոյն պատմական նշա-
նակութիւնը հա՛րկ է զնահատել — կը կազմէ՝ ո՛չ
թէ Մազգեղանց յարձակման դէմ քրիստոնէութեան
հաստատ հիմն ապահովելու հոգը պարզապէս, ինչ-
պէս առ հասարակ կը կարծուի — որովհետեւ Յաղ-
կերտ Ա. ի և նախորդին՝ Վահրամ Դ. ի ժամանակ
եկեղեցին անդորր խաղաղութիւն կը վայելէր —
այլ Սելեւկիոյ կարողիկոսին ոտնձգութեանց դէմ՝
ազգային հայ եկեղեցւոյ անկախութեան պաշտպա-
նութիւնը. այն կաթողիկոսին, որ զօրավիզն ունե-
նալով իրեն արքայից արքայն, կը ձգտէր գերազոյն
դլուին ըլլալու երանշարի բոլոր քրիստոնեաներուն,
որոնց թուոյն կը վերաբերէին նաեւ Անդրկովկասեան
քրիստոնեայ ազգութիւնները, եւ ասոր հսմար ալ՝
Հայաստան, Վրաստան ու Աղուանից աշխարհն ալ իր
տիտղոսին մէջ անցուցած էր :

«Մաշթոցի գիւտն ու այսու կատարուած թարգ-
մանութիւնները այս պարքարին համար հոգեկան

գէնքեր տուին Հայաստանի Եպիսկոպոսներուն ձեռ-
քը» (էջ 59) :

Եկեղեցի մը, որուն կրօնական կեանքը այնքան
սերտիւ նոյնացած է ընկերային կեանքի և կենցաղի
պայմաններուն հետ, բնական է որ չատ ցայտուն
պիտի ընէր իր ազգային նկարագիրը. բայց, դիտել
տանք տնկամ մըն ալ, թէ այս ազգային նկարա-
գիրը ուղղակի կը լովսի անոր կրօնական կամ հո-
գեւոր էութենէն: Եւ այս է պատճառը որ Հայու-
տանի եկեղեցին, իրեւ ազգային հաստատութիւն,
Հայու նման չատ ցրուեալ ժողովուրդի մը համար
միութեան կերպոն մը եղած է:

Եթէ այս ծանօթութիւններուն վրայ աւելցնենք
նաեւ ամուսնութեան և քաղման պէս, ըստ երե-
ւոյթին դուս ընկերային-քաղաքային գործերու, ե-
կեղեցւոյ կողմէն կատարուիլը, քիչ մը աւելի յըս-
տակ կ'ըլլայ, ինչպէս ուրիշ եկեղեցիներու, նոյնպէս
Հայց. Եկեղեցւոյ ընկերային-ազգային նշանակու-
թիւնը:

Բայց խնդիրը ա՛յն է որ Հայաստանի եկեղեցւոյն
միայն անոր ազգային նշանակութեան համար կարե-
ւորութիւն մը տուողներ, բալորովին կը մեղանչեն
երբ չեն կրնար կամ չեն ուղեր տեսնել անոր աւե-
տարանական, անոր հոգեւոր ծագումը, եւ քրիստո-
նէական կարեւորութիւնը, իրեւ միջոց գաստիա-
րակութեան, նոր սկզբունքներով, որոնց չնորհիւ
Հայ ժողովուրդը ո՛չ միայն շնած է իր կրօնական-
հոգեւոր կեանքը, այլ նաեւ այդ կեանքը ապրած է
իր առտնին, իր ընկերային, իր անտեսական եւ իր
քաղաքական կենցաղին մէջ:

Գ.

Հայաստանի եկեղեցւոյն ինքնուրունութիւնը,
ըսենք նաեւ ինքնօրէնութիւնը, յաճախ ի վեր կը հա-

նուի, բազգատելով արեւելեան ուրիշ եկեղեցիներու:
Կ'արժէ մասնաւոր ուշադրութիւն ընել այս կէ-
տին, որ երկու կողմ ունի:

Ա.— Հայաստանի եկեղեցին, զոր օրինակ, Լա-
տին եւ Յոյն եկեղեցիներէն կը տարբերի, հաւատա-
րիմ մնալով հաւատքի վերաբերեալ ինդիբներու
մէջ, Կաթողիկէ, այսինքն ընդհանրական եկեղեցւոյ
կողմէն բանաձեւուած որոշումներուն եւ կարգադ-
րութիւններուն:

Մինչեւ 451 թուականը, ծանօթ քրիստոնեայ ուղ-
ղափառ եկեղեցին մէկ էր: Հայ, Լատին, Յոյն, Ա-
սորի, եւայլն ազգային խմբաւորումներ, լեզուներու
եւ րարքերու տարբերութիւններ, եւայլն, ամենեւին
արգելք չեղան հաւատքի հիմնական կէտերուն միու-
թեան. մէկ Յիսուս Քրիստոս, մէկ եկեղեցի, մէկ
մկրտութիւն, մէկ Քրիստոնէութիւն: Այս էր Քրիս-
տոսի եկեղեցւոյն տիրական նկարագիրը մինչեւ 451,
եւ Հայաստանի եկեղեցին հաւատարիմ եղած է այս
վաղնջական եկեղեցւոյն, իր աստուածաբանական
դրութեամբ:

Բ.— Հայաստանի եկեղեցին գարձեալ կը տար-
բերի Լատին եւ Յոյն եկեղեցիներէն, աստուածային
պաշտամունքի եւ վարչական խնդիբներու ձեւաոր-
ման մէջ:

Հաղորդութեան խորհուրդին մատակարարու-
թիւնը ըստ ինքեան միեւնոյն է քրիստոնէական րո-
րու եկեղեցիներու մէջ, բայց Հայց. Եկեղեցւոյ
Պատարագը իրեւ ձեւ եւ արտայայտութիւն, ո՛չ
միայն քրիստոնէական նախակին եկեղեցւոյ աւանդու-
թիւններով յօրինուած է, այլ նաեւ հայացի գիծեր
ունի:

Տղայամկրտութիւնը ո՛չ միայն նախակին եկեղե-
ցին մնացած կարգադրութիւն մըն է, այլ նաեւ թա-
ղումով կամ ընկղմամբ մկրտութիւնը եւ կնունքը,

Հայացի նկարագիր մը առած է Հայաստանի եկեղեցւոյն մէջ:

Հայաստանի եկեղեցին ունենալով հանդերձ նուիրապետութիւն մը, չէ՛ եղած կղերապետութիւն մը, եւ ասիկա զէ՛ կուսաւորչէն ի վեր: Եւ իր այս հանդամանքին չնորհիւն է որ 19րդ դարու սկիզբէն ի վեր շատ աւելի դիւրութեամբ եւ յօժարութեամբ յարձարած է նոր ըմբռնումով սահմանադրական կարգերու:

Հայաստանի եկեղեցւոյն կաթողիկոսներուն, Պատրիարքներուն, Առաջնորդներուն ընտրութեան մէջ ձայնի կամ քուէի ճնշիչ մեծամասնութիւնը աշխարհականներուն կողմն է, իսկ քահանայից ընտրութիւնը — ժառանգական իրաւունքի բարձումէն ի վեր մանաւանդ — ուղղակի ժողովրդեան, այսինքն՝ աշխարհականներու ձեռքն է:

Թէեւ կրնայ հետաքրքրական ըլլալ, զոր օրինակ, Հայ, Լատին, Յոյն եւ նոյն իսկ Բողոքական եկեղեցիներու իրարմէ ունեցած գլխաւոր տարբերութիւնները ներկայացնել հոս, բայց միայն ատոնք չէ՛ որ կը կազմէն իր իսկատիպութեան համեմատական եզրները միւս եկեղեցիներու հետ, այլ ժողովրդականութիւնը եւ պարզութիւնը, թէեւ ասոնք ուրիշ տեսակչնէ գիտուած ատեն կրնան նկատուիլ իրեւ պատճառ իր կարգապահական տկարութեան:

Բայց ինչպէս ի՞ր հաւատքի բանաձեւերուն մէջ, պահած վաղեմի աւանդութիւնը, իր ժողովրդականութիւնը, եւ մանաւանդ իր այլասիրութիւնը, որ մասնաւորապէս բացատրուած եւ շեշտուած է ներսէս Շնորհալիի կողմէ (1166 Ապրիլ 17—1173 Օգոստոս 16) Յոյն եկեղեցիի հետ մշակած յարաբերութեան մէջ, կը կազմէն Հայաստանի եկեղեցւոյն իսկամտիպ եւ ինքնուրոյն յօրինուածքին համեմատական եզրները:

Շնորհալիի համար ձեւը էական չէ առենեւին: Էականը հաւատոքն է, թէ՛ աստուածաբանական խընդիրներու բացատրութեան եւ հասկցողութեան մէջ, թէ՛ խորհուրդներու մատակարարութեան մէջ, եւ թէ նոյն խոկ եկեղեցիներու մեծութեան եւ փոքրիկութեան մէջ:

Դ.

Ի՞նչ է Հայաստանի եկեղեցւոյն արդի վիճակը եւ ի՞նչ պիտի ըլլայ անոր ապագան:

Մայրենի եկեղեցւոյն պատմական եւ տեսական վիճակը բացատրելիք ետքը, այդ երկու հարցումները ինքնին կը ծագին մտքերու մէջ, եւ այդ երկու հարցումներ կրնան ամփոփուիլ Հայաստանի եկեղեցւոյն բարեկարգութեան ինդրին մէջ:

Այս ինդրին վրայ ևս յաճախ առիթ ունեցած եմ խօսելու եւ զրելու՝ այլեւայլ տեսակէտներէ:

Այս տեղ կ'ուզեմ անդրագանուալ բարեկարգութեան ինդրին վրայ, մատնանիշ ընելով հիմնական կէտեր:

Իմ դատապութեամբ, բարեկարգութիւն ըստածը, կրօնական, քաղաքական, ընկերային, եւայլն, ուղիղ կը համեմատի ժողովուրդի մը մտաւոր զարդացման: Իսկ ժողովուրդի մը մտաւոր զարդացումը կախուած է իր ընկերային կեանքին համաձեւութենին եւ իր քաղաքական կեանքին ապահովութենէն: Այս երկու պայմաններն ալ շատ խախուտ են եղած հայ ժողովուրդին համար:

Հայ ժողովուրդը միշտ բաժնուած մնացած է քաղաքակրթուրէն իրարմէ բոլորվին տարբեր տիրապետութիւններու ներքեւ: Պահ մը մէկկի թողլով հայ զաղթականութիւնները, եւ նկատի առնելով 19րդ դարու կացութիւնը, կը տեսնենք որ Հայ ժո-

զովուրդը թուրք, Պարսիկ եւ Ռուս տիրապետութեանց մէջ բաժնուած եւ տարտղնած, չէ' կրցած համաձեւ դաստիարակութեամբ մը զարդանալ, եւ նոյն իսկ իր զարդացումը այդ երեք տիրապետութեանց ներքեւ հաշմուած է եւ հասած այլանդակութեանց չափերուն։ Հայ ժողովուրդին այդ բաժանեալ վիճակը, տիրապետող կառավարութեանց քաղաքականութեան հետեւանքով, եղած է չչողքացում, այսպէս որ միեւնոյն ժողովուրդին երեք բաժանումները չեն կրցած իրարու հետ կապուիլ նոյն իսկ ընտանեկան (ամուսնութեան), վաճառականական յարարերութիւններով, թող կրթականը եւ դաստիրականը։ Եւ այս սոսկալի վիճակին մէջ Հայաստանեաց եկեղեցին միայն, իրեւ համադրային հաստատութիւն, մնացած է զօդիչ եւ միաւորիչ կապ մը թէ՛ Հայկական երեք խոչոր բաժանումներու եւ թէ՛ Հայկական գաղթավայրերու համար։

Երեւակայեցէք անզամ մը թէ այս երեք մեծ բաժանումներ, առանձին առանձին ներքին գժուարութիւններու մատնուած են իրենց միջավայրերուն մէջ։

Թուրքիոյ Հայութեան բախտը եղած է տեւական եւ պաշտօնական հարստահարութիւն եւ հալածանք։ Թուրքիոյ Հայութիւնը բոնադատուած է լեզուափոխութեան, կրօնափոխութեան, ծանր հարկերու եւ տուրքերու, եւ աչք չէ կրցած բանալ եւ ժամանակ դանել խորհելու մատւոր զարդացման վրայ։ Եւ այսպիսի սոսկալի վիճակի մը մէջ է որ Հայաստանի եկեղեցին, իր բոլոր հնութեամբ եւ տկարութեամբ, զօրավիրուն եւ ապաւէն եղած է թուրքիոյ Հայութեան, յարմարելով տիրող պայմաններուն։

Եթէ այս պատկերին վրայ կարող ըլլաք աւելցընել նաեւ այն ներքին կոիւներն ու յաւէտ ամօ-

թալի գէպքերը, որոնք զըեթէ անդարմանելի վէրքեր բացին հայ ժողովուրդի ազգային եւ կրօնական կեանքին ամբողջութեան վրայ կաթոլիկ շարժման ընթացքին, քիչ շատ զիւրին պիտի ըլլայ ըմբընել իրական կացութիւնը։

Տակաւին ես չեմ ուղեր խօսիլ քաղաքական այն վիճակին վրայ, ուր հայ ժողովուրդը մասնաւորապէս կը բգաժանէր պարզապէս, տեղէ տեղ կը քշուէր բոնակալներու հրամանով, եւ իրեւ գերի բիւրաւորներով կը ծախուէր, Թուրքերու եւ Պարսիկներու պատերազմներու ընթացքին եւ Թուրքիոյ Զորապէտներուն եւ Պարսկաստանի Խաներուն, եւ երկու երկիրներու մէջ ալ ուրիշ մեծ ու փոքր շարք մը ցեղապետներու եւ պէյէրու ճնշումներուն եւ հարըստահրութիւններուն տակ։

Այսպիսի պայմաններու մէջ ի՞նչ կրնար ըլլալ Հայաստանի եկեղեցւոյն վիճակը։ Երեւակայեցէ՛ք ինչ որ հնարաւոր է երեւակայել իրական կերպով։ Բայց իրողութիւնը սա՛ է որ Հայց Եկեղեցին աշխատած է պահէլ ինքինք, իր հնութիւններով, իր աւանդութիւններով, իր զօրաւոր եւ տկար կողմերով, եւ իր թեւերուն տակ պատսպարել իր ժողովուրդը, վատ պահէլով անոր սէրն ու հաւատքը Աւետարանի մասին, յոյսերով խանդափառել զայն վազուան Համար, եւ Հայթայթել նոյն իսկ հնար եղած միջոցները, որ ժողովուրդը չմունայ իր մայրենի լեզուին զիրերը, մանր մունր զպրացներու մէջ, բացի չին մնացած վանքերէն, ուր, տուեալ պայմաններու մէջ, ժամանակին Համար բարձր նկատուած ուսման ծրագրով կը պատրաստուէին եկեղեցւոյ պաշտօնեանները։

1800 թուականէն ասդին, այսպէս ըսենք, սահմանադրական թուրքիոյ մէջ, երբ նոյն իսկ Թուրքիոյ Հայութիւնը օժտուեցաւ Ազգային Սահմա-

նադրութեամբ մը, իր եկեղեցական եւ վարչական գործերուն տեսակ մը ինքնօրէնութեան մէջ, պէտք է խոստվանիլ, բոլորովին փոխուեցաւ Հայ ժողովուրդին կեանքը, եւ ասիկա մասնաւորապէս Կ. Պոլսի եւ գաւառի գլխաւոր քաղաքներուն մէջ:

Սահմանադրական սկզբունքներուն ժողովրդականացումը, զպրոցական գործին արդիացումը եւ ժողովրդականացումը, գեղեցիկ եւ յուսալից արդինքներ տուին. Թթքախօսութեան բոնակատուած հայերու մէջ հայերէնախօսութիւնը սկսաւ տարածուիլ եւ գօրանալ: Այս շրջանին մէջ նաև քիչ շատ արդիական եւ խնամեալ դաստիարակութեամբ եկեղեցականներ պատրաստելու ձեռնարկներ եղան, եւ սակայն ասոնց եւ ոչ մէկը կրցաւ տեւական եւ տիրող ըլլալ, ճիշտ այն պատճառաւ որ Համիտեան կառավարութեան երկարամեայ գրաքննութիւնց եւ խիստ սեղմումներուն տակ, յառաջդիմական ունէ շարժում, կը նկատուէր զաւաճանութիւն բնդզէմ թուրք, աւելի ճիշտ, ընդգէմ Համիտեան կառավարութեան, եւ ըստ այնմ կը պատժուէր անողոք եւ նագորոյն:

Եւ սրանչելի իրողութիւն մըն է որ այս պայմաններու մէջ, Հայ ժողովուրդն ի՞նքն է որ կը հոգաբ իր կրթական ծախքէրը, նոյն իսկ տնտեսապէս զոհելով իր եկեղեցին, ժողովրդական կրթութեան համար:

Թուրքիոյ Հայութիւնը, Սուլթան Համիտի ատեն, բոլորովին չէզոքացաւ. իր յարարերութիւնները արտաքին աշխարհի հետ, չափաւորապէս առեւտրական էին զուտ, ենթակայ խիստ հոկողութեան, իսկ իր եկեղեցական եւ մատառական յարարութիւնները, գոր օրինակ, էջմիածնի եւ Ռուսաչայոց հետ, պաշտօնականէ անդին չէին անցներ: Վերջին կէս դարու ընթացքին կա՛ր միայն յեղա-

փոխական գործը, որու կեղրոն էր Ռուսաստան եւ Եւրոպա, եւ որ երիտասարդական շատ սեղմ եւ շատ գաղտնի շրջանակներու ծանօթ էր, քանի որ զուտ քաղաքական նկարագիր ունէր այդ յեղափոխութիւնը, ի նպաստ նոյն ինքն թուրքիոյ:

Հայաստանի եկեղեցւոյն բարեկարգութեան իշնդիրը Թուրքիոյ մէջ, շատ լուրջ խնդիր մըն էր, եւ 1800էն ասդին յաճախ խօսուած է այդ մասին, բայց քիչ բան մը եղած է իրապէս, իբրեւ բարեկարգութիւն, կամ չէ եղած բան մը:

Եւ ասոր պատճառը զուտ հոգեբանական է: Աւզդակի հայ եկեղեցւոյ կողմէն բարեկարգութեան վրայ խորհելու ժամանակ չէ եղած, եթէ այդ բարեկարգութիւնը պիտի ըլլար միայն Թուրքիոյ Հայց. Եկեղեցւոյ մէջ:

16րդ և 17րդ դարերուն մէջ, բարեկարգութիւն կը նշանակէր կաթոլիկութիւն: Եւ կաթոլիկութեան համար եղած կուներ մեր ազգային պատճութեան ամէնէն ամօթալի էջերը կը կազմէն:

Պատճական պարզ իրազութիւնը սա է որ կաթոլիկութեան շարժման հանդէպ Հայց. Եկեղեցին բռնեց ամէնէն խիստ պահպանողականութիւն մը, եւ հալածիչը եղաւ ատոր: Արդիւնքը այն եղաւ որ վերջապէս հայ կաթոլիկ հասարակութիւն մը կազմուեցաւ եւ ճանչցուեցաւ Թուրք պետութեան կողմէն:

Հայ կաթոլիկ շարժումը ո՛չ քաղաքականապէս օգտակար եղաւ Հայ ժողովուրդի եթէ ոչ ազատագրութեան, գոնէ պաշտպանութեան, ո՛չ ալ հոգեւորապէս նոր զարգացում մը: Վասն զի Հայը իր նկարգրով հայ' է ո՛ր եկեղեցիի ալ պատկանի, իր միջավայրին մէջ:

Հայ կաթոլիկութեանէ ետքը, Ամերիկացի միսիոնարներու ազգեցութեան ներքեւ յառաջ եկաւ բողոքական շարժումը Թուրքիոյ Հայոց մէջ: Ասիկա կը

նկատուէր Հայաստանի եկեղեցւոյն բարեկարգութիւնը։ Այս շարժումն ալ սակայն տիսուր էջեր աւելցուց մեր ազգային պատմութեան վրայ։ Ո՞չ Ամերիկայի միսիօնարներ, ոչ ալ նոյն ինքն վատահելի նկարագրով համոգեալ Հայեր, որ այդ շարժման ռահվիրաներն եղան, չէին սրատրաստուած բարեկարգութեան պէս փափուկ գործ մը ծրագրելու եւ յաջողցնելու համար։ Արովհեաեւ Ամերիկացին կը կարծէր որ, զոր օրինակ, ամէնէն բարեկարգ եկեղեցին, Ամերիկայի ժողովական (Քանիկը Վէշլնը) եկեղեցական գրութիւնն է, հետեւաբար Հայաստանի եկեղեցին բարեկարգելու է այդ գրութեամբ։ Իսկ առաջին բողոքական հայերէն, զոր օրինակ, Պր. Շմաւոնեանի տիպէն Հայ-բողոքականներ կը կարծէին որ երբ Ամերիկեան ժողովական եկեղեցւոյ գրութիւնը կը ճոխանայ Մայրենի եկեղեցւոյ երգերուն ու շարականներուն ընտիրներով, ուահքի ուտիքի խնդրին չնջումով, սրբոց բարեխօսութեան վատարումով, եւայն, բարեկարգեալ Հայց Եկեղեցի մը կ'ունեան։ Երկու մեթոսներն ալ սիսալ էին։ Հայաստանի եկեղեցին պիտի բարեկարգուէր ըստ ինքեան, ինքն իր մէջ, եւ այս է պատճառը որ ո՛չ Հայ-կաթոլիկ գրութիւնը, ո՞չ ալ Հայ-բողոքական գրութիւնը չյաջողեցան, Մայրենի եկեղեցին մնաց, հոգեբանական պարզ պատճառով, իր պահպանողականութեան մէջ, եւ թերեւս աւելի խիստ պահպանուզաւութեան մէջ, եւ հալած աւելի խիստ պահպանուզաւութեան մէջ։ Այս բաժանումները ներքնապէս տկարացուցին Հայ ժողովաւրդը, ո՞չ միայն եկեղեցական կազմականութեան տեսակէտէն, քանի որ միացեալ ճակարպութեան առաջակալութիւն առանձինն ճանչցուեցաւ Թուրք կառավարութեան կողմէն։

Այս բաժանումները ներքնապէս տկարացուցին Հայ ժողովաւրդը, ո՞չ միայն եկեղեցական կազմականութեան տեսակէտէն, քանի որ միացեալ ճակարպութեան առաջակալութիւն պահպանուզաւութեան մէջ միշտ զօրաւոր պիտի ըլլար ուեւէ պատահա-

րի եւ գժուարութեան հանդէպ, այլ եւ կաթոլիկ դաստիարակութիւնը եւ բողոքական դաստիարակութիւնը իրենց ոչ-ազգայնական գիծերով, մինչեւ սա արիւնու մօտիկ անցեալը, զրեթէ չէղոքացուցին իրենք զիւենք, որուն արդիւնքն եղաւ Հայ ժողովուրդին ընկերային եւ քաղաքական կեանքին ու շահերուն մէջ տարբեր տարբեր կարծիք, տարբեր տարբեր ընթացք եւ գործ, ինչպէս նաև կրօնական խընդիրներու մէջ զրեթէ անողոքելի յարանուանական պահպանողականութիւններ, անիրական եւ նոյն իսկ անիմաստ յաւակնութիւններով, որոնք երբեմն առելութիւններ եւ թշնամութիւններ իսկ յառաջ բերին, մինչեւ որ զեռ վիրջին ժամանակներու մէջ, պատ եւ ազնիւ լայնախոնութիւնը մը սկսաւ հարթել յարանուանական խորութեանց եւ յաւակնութեանց ամբարտակները, եւ վերջապէս 1915-ի արիւնը ու շալածանքն միացուց եւ եղբայրացուց զամէնքը, առանց սակայն առաջնորդելու դէպի միութիւն, բարեկարգեալ Մայրենի եկեղեցւոյ մը շուրջ։

Ինդհակառակն, շատ յաւալի է զիտել որ նոյն իսկ այսօր Հոռոմ եւ Ամերիկայի (ժողովական) միսիօնարութիւնը հալածանքի սարսափիներուն տակ ցիրուցան եղած Հայ ժողովուրդի բեկորներուն մէջ, յարանուանական նախապաշարումներով եկամուտներ կը փնտուեն, նոյն իսկ տկարամիտ եւ թերեւս նահրահաւատ Հայ պաշտօնեաններու ձեռքով։

Հայաստանի եկեղեցւոյն բարեկարգութեան պատմութեան տեսակէտէն, Հայ-բողոքական շարժման զուգընթաց պէտք է յիշել նաև երկու շարժում։

Առաջինը, Հայց եկեղեցին բարեկարգել ըստ ինքեան։ Այս շարժումը ստեղծեցին քանի մը եկեղեցականներ, եւ այս նպատակաւ 1866(?)ին Հրատացիցին սրբագրեալ Հատոր մը, ՊԱՏԿԵՐ ՀԱՅԱՍՏԱԿԱՆ ԱՅԱՑՅՈՒՅՅՈՅ, որ կը բովանդակէ ժամագիրք, Մատոց,

Նարական: Սրբագրութիւնք եղած են առ հասարակ սրբոց բարիխօսութեան վերաբերեալ կէտերու մէջ:

Այս շարժումը դատապարտուեցաւ կ. Պոլսի Ազգ. Պատրիարքութեան կողմէն, իսկ չքաջալերուեցաւ հայ-բողոքականութեան կողմէն: Կ'սպասուէր որ զոնէ հայ-բողոքականութիւնը թիւ թիւկունք ըլլար բարեկարգութեան այս կերպին եւ իւրացնէր զայն: Բայց հայ-բողոքականութիւնը չիւրացներ զայն, ինչպէս կ'երեւի Ամերիկան միսիօնարութեան ազգեցութեան տակ:

Երկրորդն է Հայաստանի եկեղեցին բարեկարգել Անկիլիքան եկեղեցւոյ նման: Այնպէս կ'երեւի որ այս շարժման ռահվիրաներ պէտք եղածին պէս սրասրասուած մարդիկ չէին, որ ուեւ չօշափելի հետեւանք մը չունենար: Թուրքիոյ մէջ Անթէպ քաղաքը մտանաւորապէս ուշազրաւ է այս կողմէն: որովհետեւ Անթէպի Առաջնորդ Շահանեան Մկրտիչ Արքեպիսկոպոս, 1866ին կը լքէ իր եկեղեցին, կ'ամուսնայ, իրբեւ առաջին պայման բարեկարգութեան, 1878ին Անդլիա կ'երթայ, Քէնթըրըսլիի Արքեպիսկոպոսին հետ կը բարեկամանայ, դրամ կը հաւաքէ, իր վերադառնայ Անթէպ եւ չինել կուտայ Հայ-Անկիլիքան եկեղեցի մը յանուն Ս. Գ. Լուսաւորչի: Շարժման սկիզբը քիչ մը եռանդ կը տեսնուի, բայց Մկրտիչ Արքեպիսկոպոսին հետեւողները, նիւթապէս եւ բարոյապէս ոյժ մը չեն ներկայացներ Անթէպի հայութեան մէջ: Շարժումը, իրբեւ Մկրտիչ Արքեպիսկոպոսի զործ, բնական կերպով կը նկատուի վիժած մը՝ Մայրենի եկեղեցւոյ կողմէն: իսկ միւս կողմէն հայ-բողոքականութիւնը, աւելի ճիշտը Ամերկ. միսիօնարութիւնը, ինչպէս կ'երեւի ամէն կերպով կը հակառակի այս շարժման եւ հայ-Անկիլիքանութիւնը կը ձախողի նոյնիսկ Մկրտիչ Արքեպիսկոպոսի

կենդանութեան, որ երբ ինքն մեռաւ տասնեակ սարբինու անդամալուծութենէ մը ետքը, 1903 Դեկտ: Յոին, իր յառաջ բերած շարժումը արդէն մեռած էր: Իսկ իր չինել ուռւած եկեղեցին անցաւ հայ-բողոքականութեան, նշանակելի երեւոյթ մը:

1864ին Արեւելեան եկեղեցիներու հետ միաբանութիւն մը զոյացնելու համար ընկերութիւն մը կազմուեցաւ Լոնտանի մէջ Անկիլիքան եկեղեցւոյ եպիսկոպոսներէն, կղերներէն եւ աշխարհականներէն:

Երրուսաղէմ, Ս. Յակոբայ Մատենագարանին մէջ գտայ ձեռագիր թուղթ մը «Միաբանութիւն Արևել. Եկեղեցւոյ» խորագրին տակ, ինչպէս կ'երեւի անդիերէնէ թարգմանուած, բառացի եւ անյաջող: Ասիկահիմնական կանոնագիր մըն է, Միութեան գործառնութիւնները վարելու համար: Այս հիմնական կանոնագրութիւնը վարերացուած է Միութեան ընդհանուր ժողովն 1864 Ապրիլ 13ին եւ Մայիս 4ին:

Ընկերութեան նպատակն է.

Ա. — Անդիոյ հասարակութեան իմացնել արեւելեան քրիստոնէից վիճակը եւ կացութիւնը, եւ աստիճանաբար բարւոքել անոնց որպիսութիւնը Անդիոյ աղղեցութեամբ:

Բ. — Սորվեցնել Արեւելեան քրիստոնէից Անկիլիքան եկեղեցւոյ վարդապետութիւններն ու սկզբունքները:

Գ. — Արդիւնաւորել այն ամէն պատեհութիւնները որ Աստուծոյ նախախնամութիւնը պիտի տայ կաթողիկէ եկեղեցւոյ հետ հազորգութեան, ինչպէս կամական յարաբերութեան համար:

Դ. — Ուշափ որ կարելի է Կաթողիկէ եկեղեցւոյ եպիսկոպոսները իրենց չանքերով օգնեն իրենց ժողովիսկոպոսները:

զովութեան հոգեւոր բարօրութեան եւ դաստիարակութեան :

Պաշտպան անդամներուն մէջ չկան Քէնթրալրիի եւ Եօրքի Արքեպիսկոպոսաց անունները, իսկ կան Պելլատի Մետրապոլիտին, Տըլլինի Արքեպիսկոպոսին, ՕքսՓորտի, Սալլվալրիի, Ճիպրալթարի, Թօրոնթոյի, Քալիֆորնիոյ, Քըննէթըքէթի, Աքապայի, Եւայլն, Էպիսկոպոսաց անունները։ Նախադաշն է ծօրճ Ֆրէտէրիք։

Կ'երեւի այս շարժման հետեւանք է որ հայ ժողովութին մէջ աւ Հետաքրքրութիւն կամ, աւելի ձիշոր, Հետաքրքրութիւն արթնցեր են, եւ Անթէպի Առաջնորդ Մկրտիչ Արքեպիսկոպոսին գասալքութիւնը եւ իր ըրած ապարդիւն ձեռնարկը, Ժամանակից են «Արեւելեան Եկեղեցւոյ Միութեան»։

Պարսկաստանի Հայոց մէջ չեմ դիտեր թէ բարեկարգական ուեէ շարժում եղած է։ Գիտեմ սակայն որ Թուրքիոյ պէս եւ Թուրքիայէն աւելի յետնեալ, իսլամ միջավայրի մը մէջ, Հայոց Եկեղեցին մնաց այնպէս ինչպէս որ էր, եւ իր ճակատագիրը կապուած մնաց Կովկասի Հայոց ճակատագրին։

Հայ-կաթոլիկութեան եւ Հայ-րողոքականութեան շարժումներ առաւել նոււազ չափով Պարսկահայոց մէջ աւ ըրին իրենց ընթացքը, առանց խախտելու Մայրենի Եկեղեցւոյն ընդհանրական մեծամասնութիւնը։

Իսկ Կովկասի կամ Ռուսաստանի Հայութեան մէջ, ուր էր Հայաստանի Եկեղեցւոյն նուիրապետութեան կեղրոնք, Մայր Աթոռն Ս. Էջմիածնի, Ռուս պետութեան ազգեցութեան տակ կաշկանդուած մընաց, անկարող ուեէ բարեկարգական շարժում ընելու։ Նախ անոր համար որ Ռուս պետութիւն, իր Եկեղեցին — Ռուս Օրթոքս Եկեղեցին — վեր կը բոնէր ուրիշ բոլոր յարանուանութիւններէ, եւ պե-

տութեան ներքին ժաղաքականութիւնն էր տիրապետեալ քրիստոնեայ ազգերու եկեղեցական ձուլումը Ռուս Եկեղեցւոյ մէջ, եւ այս էր պատճառը որ Եկեղեցւոյ վոփոխութիւն ընողներ՝ կրնային գէպի ուսւա Եկեղեցին ընել իրենց վոփոխութիւնը, եւ ներելի չէր վերէն (ուսսականէն) վար իջնել, այլ վարէն (ոչ-ուսսա Եկեղեցիներէն) վեր։ Այս պատճառաւ նաեւ երկար ատեն հայ-կաթոլիկութիւն եւ հայ-րողոքականութիւն պաշտօնապէս չանչցուեցան Ռուս պետութեան կողմէն եւ ի սկզբան թոյլ ալ չտրուեցաւ կաթոլիկ կամ բողոքական փրօփականուի։

Իսկ Հայաստաննեայց Եկեղեցին, իր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեամբ, Ռուս կառավարութեան նախաձեռնութեան եւ Հսկողութեան տակ խմբագրուած Հայոց յատուկ սահմանագրութեան (պօլոժէնիա) համեմատ կազմակերպեց իր վարչական գլուխութիւնը, Ամենայն Հայոց Հայրապետին քով հաստատուեցաւ Սինօդ մը, ուսւ պրօկրտօրի մը դիտապետութեամբ։

Այս պայմաններուն մէջ, Հայաստանի Եկեղեցւոյն բարեկարգութեան տեսակէտէն, միակ բարեկարգութիւնը որ եղաւ Հաստատութիւնն էր Ներսէս Խաչոցին ի Թիֆլիզ, Աշտարակեցի Ներսէս Արքուապէ. Առաջնորդութեան տաեն (Կաքը նաև Կաթողիկոս) եւ Գեղորգիան Ճեմարանին յիշմիածին, Գէորգ Դ. Կաթողիկոսի ջանքերով, պատրաստուած Եկեղեցականներ հասցնելու նպատակաւ, ինչպէս նաեւ Հրատարակութիւնը՝ Արքարատ ամսագրին, նպաստելու համար ժողովրդական զարգացման։

Պէտք է խոստովանիլ որ այդ երկու կրթական հաստատութիւններ, թէեւ ոչ-խիստ Եկեղեցական գարոցներ, պատրաստեցին թէ՛ Եկեղեցական եւ թէ՛ աշխարհական անձեր, յարմար Եկեղեցւոյն հոգեւոր

Եւ վարչական ճիւղերուն։ Եւ Գէորգեան Ճեմարանէն նշանակելի խումբ մը նոյնիսկ Գերմանիոյ մէջ յառաջ տարին իրենց ուսումը եւ վկայուեցան իրեւ մասնագէտ Աստուածաբանական եւ փիլիսոփայական եւ երաժշամական ճիւղերու մէջ։

Եւ սակայն, գժրախտ իրողութիւն մը, այսպէս շատ բարձր արժէքով պատրաստուած ոյժեր չկրցան համազբութիւնի սպաս Մայրենի եկեղեցւոյ բարեկարգութեան, վասն զի, իմ զատողութեամբ, ո՛չ միայն Եւրոպիոյ բողոքական համարաբաններուն եւ միջավայրերուն մէջ մասնազիտական ուսմանց հետեւողներ, բանասէրներ, զպլոցագէտներ կամգիտնականներ եղած էին, առանց կրօնական բարձր տեսիլներուն, այլեւ ուսւ միջավայրի և ուսւ եկեղեցւոյ պահպանողական ազգեցութեան տակ, ամրող ժողովուրդը լճացած էր, հանգստաւէտ կենցաղի մը հրապոյրներուն մէջ։ որովհետեւ Եթէ «Ծուսիոյ» Հայութիւնը հարստահարուէր եւ հարածուէր «Թիւրքիոյ» Հայութեան պէս, քիչ մը տարբեր պիտի ըլլար հոգեւոր կեանքի զարգացման ընթացքը Մայր Աթոռի անմիջական հսկողութեան հնթարկուած հարուստ եւ բարեկեցիկ հայ ժողովրդեան մէջ։

Միւս քաղաքակրթութեան այլասեռիչ ազգեցութիւններն ալ անդամալոյց ըրին «Ծուսահայ» ժողովուրդին եւ «Ծուսահայ» եկեղեցակամնութեան ազատական թուքչները, եւ յեղափոխական շարժումներու ծածուկ փրօփականատին մէջ, ընկերական-տընտեսական կեանքին բարեկարգութիւնը մէծ չափով զբաղեցուց Ծուսահայ մտաւորականութիւնը եւ հակարութիւն ստեղծեց Եկեղեցւոյ զիմ, որ՝ հակառակ իր առաւելութիւններուն, տկարցած էր կրօնքը եւ հոգեւոր գաստիարակութիւնը հրապուրիչ ընծայելու պաշտօնին մէջ։

Կրնայ ըսուիլ որ թէ՛ Թիւրքիոյ եւ թէ՛ Ռուսաստանի մէջ յեղափոխական փրօփականար, հետզհետէ տկարցուց Հայաստանի եկեղեցին, մանաւանդ երբ երկու երկիրներու հայ զպլոցներուն մէջ կրօնի դասերը վերածուեցան Հին եւ Նոր Կտակարանի պարզ պատմութեանց եւ Քրիստոնէականի չոր ու ցամաք հարցուղատասխաննին, եւ հետզհետէ այսչափն ալ նուազելով նուազելով, հայ զպլոցներու մէջ ծաղրուեցաւ կրօնքը։

Հայաստանի եկեղեցին մէկ է, իր ներքին եւ արտաքին յօրինուած քով աշխարհի ամէն կողմ։ Արդ՝ այս երեք տարբեր ափբապեառութիւններու տակ բաժնուած, եւ իրարմէ բոլորավին տարբեր կրթութեամբ եւ զատիքակութեամբ առանձնացած ժողովուրդներու եւ պաշտօնեաններու մէջ, առանց մոռնալու տիրող կառավարութեանց ալ ազգեցութիւնը, կարելի՞ է ըսել թէ Հայաստանի եկեղեցին ինքինք պահելէ աւելի բան մը կրնար ընել։

Ամէն անգամ որ, նոյնիսկ այս զժուարին պայմաններու մէջ, Հայաստանի եկեղեցին, եթէ ոչ ընդհանուր, զոնէ մասնաւոր կերպով բարեկարգական ձեռնարկներ ըրած է, քաղաքական լախտ մը իջած է իր զիւսուն, եւ թափուած աշխատանքներ ոչնչացած են։

Բարեկարգութեան խնդիրը առնելով իր ընդհանուր հանգամանքով եւ արժէքով, պէտք է դիտել որ նոյնիսկ ասոր ըմբռնումն ու հասկցողութիւնը այրազան է ամենուն քով, եւ այն ալ յստակ չէ եղած։

Ամանց համար պաշտամունքին ձեւերուն փոփոխութիւնը, կարծութիւնը, բարեկարգական հիմնական խնդիր մըն է. ոմանց համար ամուրի եկեղեցական գրութեան ջնջումը կեղրոնական կէտ մըն է. ոմանց համար էական է ճիւղահամարի թեթեւացուլու պաշտօնին մէջ։

մը, եւայլն, եւայլն: Բայց իսկապէս բարեկարգութիւնը, եկեղեցւոյ ներքին եւ արտաքին յօրինուածքին, ոչ միայն հաւատքով եւ սիրով չէ փնտռուած, այլ նաև այդ կողմէն մտածող իսկ չկայ. որովհետեւ եկեղեցւոյ արտաքին յօրինուածքին անդին բան չեն տեսներ, եւ չեն կրնար տեսնել:

Բայտ իս, բարեկարգութիւնը դաստիարակութեան խնդիր մըն է: Արդէն կանխեցի ուրիշ խօսքերով զիտել տալ թէ՝ բարեկարգութիւնը ուղիղ կը համեմատի ժողովուրդի մը մտաւոր զարգացման:

Ասոր հետ ես կը հասկնամ եւ կ'ընդունիմ թէ եկեղեցւոյ մէջ առաջնորդող դէմքեր, եկեղեցական թէ աշխարհական, հաւասարապէս պատասխանատու են եկեղեցւոյ բարեկարգութեան համար: Անոնք պէտք է պատրաստեն գետինը, պէտք է առաջնորդեն դէպի նպատակը ստոյդ բարեկարգութեան մը, որ, ըստ իս, կը պարփակէ հայ ժողովուրդին հոգեւոր դաստիարակութեան զործը:

Այս նպատակին համնելու համար բարեկարգական ի՞նչ բաներ է ական եւ կեզրոնական տեղ պիտի բոնեն, այսինքն Դաւանական եւ վարդապետական դժուարութիւններ կան, պէտք է հարթել այդ դրւարութիւնները: Փամերգութեան ձևեին մէջ, ամփոփում եւ կրծատում պէտք է, հարկ է բնդառաջ երթալ: Եկեղեցւոյն կենդանութեան եւ ողեւորութեան համար լաւ պատրաստուած բեմ եւ ընտիր երաժշտութիւն պէտք է, պարտաւոր ենք լրացնել այդ պէտքը, եւայլն եւայլն: Ասոնք բոլորը աղէկ. բայց կը մնայ բուն ժողովուրդին հոգեւոր կամ կրօնական դաստիարակութիւնը, որ կապուած է հայ նոր սերունդին տրուած կամ տրուելիք քաղաքացիական դաստիարակութեան հետ:

Եւ այժմ, բուն խնդիրը հո՛ս է արդէն:

Յառաջացեալ երկիրներու եւ պետութիւններու մէջ կրօնական դաստիարակութիւնը խսպան զատւած է քաղաքացիական դաստիարակութիւննէն. ուրիշ խօսքով, Եւրոպայի եւ Ամերիկայի դպրոցներուն մէջ կրօնքի դաս չկայ:

Եկեղեցիներն են որ ստանձնած են կրօնական դաստիարակութեան զործը:

Լատին եկեղեցին, զոր օրինակ, Ամերիկայի մէջ քաղաքացիական դաստիարակութեան զործն ալ ինքն ստանձնած է եւ պետական զպրոցներուն քով իր նախանձելի զպրոցներով ոչ միայն Ամերիկան քաղաքացին կը պատրաստէ, այլ նաև կը պատրաստէ կարուիլի Ամերիկացին: Լատին եկեղեցին, իր ժամերգութեան զրութիւնն ալ, պահելով հանգերձ իր լատինական նկարագիրը, վայելացուցած է ամերիկեան կենցաղին պահանջներով:

Իսկ Ամերիկայի Բողոքական Եպիսկոպոսական եկեղեցին, որ կազմախօսորէն լատին է, եւ իր ինքնութիւնը կը չետէ զլիսար երեք կէտերու մէջ, (Հերքում Պապական գերիշխանութեան, զուտ անդիւրէն լեզու աստուածային պաշտամունքի մէջ, եւ ամուսնացեալ եկեղեցականութիւն), ստանձնած է իր ժողովուրդին դաստիարակութիւնը իր զպրոցներուն եւ կիրակիորեայ զպրոցներուն միջոցաւ:

Այս երկու եկեղեցիները միայն մատնանիշ կ'ընեմ, որովհետեւ ասոնք կազմախօսորէն նոյն են Հայաստանի Եկեղեցւոյն հետ, եւ բարեկարգութեան ինդրէն մէջ, կարելի է երկուքն ալ աչքէ չհեռացնել:

Դարերէ իվեր Հայաստանի Եկեղեցին չէ ունեցած իր ազգային-Եկեղեցական ժողովները, բացի այն առիթներէն որ կ'ընծայուէր իրեն՝ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսները ընտրելու համար:

Այս Ազգային-Եկեղեցական ժողովներուն գումարման անհնարութիւնը արդէն շատ պերճախօս եւ պատմական փաստ մըն է տիրող կացութիւնը բացատրելու համար :

Ի՞նչ եղած է սակայն հետեւանքը այս աններեւի թերութեան .

— Եղած է ինչ որ պիտի ըլլար իրերու եւ ժամանակի բերմունքով :

Այսինքն՝ Հայաստանի Եկեղեցւոյն ներքին յօրինուածքը չէ՝ այլայլած ամենեւին. բացի ինչ ինչ աղեցութենէ, մասնաւորապէս Լատին Եկեղեցւոյ կողմէ : Իսկ արտաքին յօրինուածքը, պաշտամունք, ծէս, արարողութիւն, եւ այլն, պահելով հանդերձ իրենց ընդհանուր հայացի նկարագիրը, յարմարած են ինքնին տեղական պայմաններուն, մանաւանդ Հայ գաղթավայրերու մէջ, եւ հետզհետէ ընկլուզուած են այդ գաղթավայրերու գորաւոր Եկեղեցիներուն մէջ . . . բացառութիւն կարելի է համարել առ այժմ Հնդկահայ զաղութքը, որ չնորհիւ իր Մարդաբիրական ձեմարանին եւ իր հարստութեան՝ բաց կը պահէ Հայց. Եկեղեցին, որու բնիկ լեզուն՝ այլեւս սկսած է անհասկրնալի ըլլալ զաղութի մեծամասնութեան, քանի որ քաղաքացիական կրթութիւնը անդլիական է :

Դիպոլաբար դիտել տամ թէ միեւնոյն վիճակը պիտի ունենայ Ամերիկայի Հայց. Եկեղեցին, երբ գաղթային նոր նոր պատուասաներ զարդին, եւ հայախօս սերունդը անցնի երթայ օր մը : Ամերիկայի Հայց. Եկեղեցին աւելի դժբախտ պիտի ըլլայ, որովհետեւ չունի իրեն յատուկ «Մարդասիրական ձեմարան» մը, ո՞չ առ հիմնադրամներ՝ զո՞նէ իր Եկեղեցւոյն գոները բաց պահող Եկեղեցականներ պահելու համար : — Այս կէտին պիտի

անդրադառնամ ետքը, երբ կարգը գայ խօսելու Ամերիկայի Հայց. Եկեղեցւոյն վրայ :

Իսկ այսօր, այսինքն 1915-ին ասդին, երբ Հայ ժողովուրդը անցած է աշխարհաւեր պատերազմի արհաւիրքներէն, տասանորդուած, կողոպտուած, չքաւրուած, տեղահան եւ տարագիր իր մէծագոյն զանգուածով, կիլիկիային, Կեղրոնական Հայաստանին եւ Անատոլուի այլեւայլ կողմերէն, հայրենացուրկ եւ իրաւագուրկ միանգամայն, իր մնացորդը ապրեցնելու հոգերով ծանրաբեռնուած, ի՞նչ կը նշանակէ Բարեկարգութիւն Հայց. Եկեղեցուոյ :

Ահա՝ այսօրուան խնդիրը իր պարզութեան մէջ :

Հայ ժողովուրդին քաղաքական եւ տնտեսական այս սարսած ամրողչական վիճակը ամենեւին յարմար չէ՝ Եկեղեցական Բարեկարգութեան խընդիրը ուսումնասիրելու եւ լուծելու համար :

Ամենայն Հայոց Կաթողիկոսութիւնը, որ զըլուի եւ առաջնորդ պիտի ըլլար բարեկարգական շարժման, ի վիճակի չէ, քաղաքական պատճառներով, Ազգային ժողով մը հրաւիրելու Ա. Էջմիածնի մէջ :

Էջմիածնին ետքը, կ. Պոլսի Ազգային Պատրիարքարանն է որ պիտի կրնար, յանուն Մայր Ամեթոսոյ, փոխանորդարար, կազմակերպել այդ ժողովը, բայց այլեւս Պատրիարքութիւն չմնաց, իրուեւ հետեւանք Ազգային Սահմանադրութեան ընդուամբին :

Հայ գաղթականութեանց նորագոյն կացութիւնը, որ զոյսութիւնը պահելու պայքար մըն է պարուապէս, ամենեւին յարմար չէ այսպիսի խնդրով մը զրագելու :

Մէկ խօսքով, Հայ ժողովուրդին քաղաքական

Եւ տնտեսական արդի կացութեան մէջ գրապէս անկարելի է Ազգային ժողովի մը գումարումը, այսինքն՝ Հայց. Եկեղեցւոյ Բարեկարգութիւնը ուղղակի Հայ ժողովուրդին եկեղեցական եւ աշխարհական ներկայացուցիչներուն գործակցութեամբ ուսումնասիրելու, որոշելու եւ վճռելու գործը:

Կը մնայ միայն ամենէն գործնական եւ ամենէն բանաւոր կերպը, — այսինքն՝ Հայց. Եկեղեցւոյ Բարեկարգութեան գործը ուսումնասիրել եւ յառաջ տանի Հոգեւոր Իշխանութեան կողմէն, աչքի առջեւ ունենալով կարծիքները, բարձանքները, առաջարկները, ծրագիրները Հայց. Եկեղեցւոյ զաւակներուն, Եկեղեցական թէ աշխարհական, որոնք պիտի պատկերացնեն բուն ժողովուրդին Հոգեկան փորձառութիւնները . . . :

Եւ Հայց. Եկեղեցւոյ ժողովուրդը, որ կը ներկայացնէ այսօրուան Եկեղեցին, պէտք է խոստովանիլ որ իրեւ Քրիստոնեայ ժողովուրդ կը ներկայացնայ իր Եկեղեցւոյն աւանդութիւններով, աւանդական գաստիարակութեամբ: Եւ այս գաստիարակութիւնը, Հոգեբանօրէն, այնքան խորունկ եւ հիմնական ազլեցութիւն բրած է մեր ժողովուրդի ներքին կեանքին վրայ, որ բաւական Եղած է Հոգուվլ Քրիստոնեայ, աւետարանական պահել զինքն: Այս է իրական պատճառը այն զարմանալի երեւոյթին, որ այս վերջին հալածանքներու ընթացքին ուշազրաւ եղաւ Հայ ժողովուրդին վրայ, երբ սպավ Քրիստոնեայ, էապէս աւետարանավ լուսաւորուած, բայց տպէտ մարդիկ՝ իրենց արեան գընով չուրացան իրենց պարզուկ հաւատքը, եւ մնացին Քրիստոնեայ եւ կամ մեռան Քրիստոնեայ՝ նըման՝ Քրիստոնէական նախսկին զարերու նահատակներուն եւ խոստովանողներուն: Դարձեալ այս է ի-

րական պատճառը, որ ուրիշներ ալ կեղծուրացութեամբ ուղեցին փրկել իրենց մորթը:

Եկեղեցիի մը արժէքը ինքնին յերեւան կուգայ տաղնապներու պահուն:

Եւ հաւատացեալ մը, որ չէ սորված թէ Աստուածաշունչ մատեանը քանի՞ գիրքերէ կը բաղկանալ, թէ Սուրբ Գրիգին երբայակա՞ն կամ յունական օրինակները վաւերական կամ յանձնարարելի են, թէ իր Տէրունական ազօթքը զբարա՞ր կ'ընէ կամ աշխարհաբար, թէ՞ ո՞ր յարանուանութեան մէթոսով գաստիարակուած է քրիստոնէութեան մէջ, եւայլն, ասոնք բոլոր այդ խորհրդաւոր վայրիկանին, իր քրիստոնէական համոզութիւններուն եւ հաւատքին համար մեռնելու ըոսէին՝ ոչընչութեան կը վերածուին, եւ բուն մարդը, ներքին մարդը, քրիստոնեայ մարդն է որ իր հոյակապ դէմքով կը փառաւորուի փորձութիւններու մէջ:

Այս է պատճառը որ ևս մեծ կարեւորութիւն կ'ընծայիմ Եկեղեցւոյ Բարեկարգութեան խնդրին մէջ, քրիստոնէական գաստիարակութեան փորձառական արժէքներուն քան թէ ձեւերուն, — թէեւ կ'ընդունիմ եւ խորապէս կը գնահատեմ ձեւերուն իսկատիպութիւնը, աղնուութիւնը եւ պարզութիւնը:

Եւ իմ կարծիքով, ինչու որ կանխեցի գիտելու անզամ մը, Հայց. Եկեղեցւոյ Բարեկարգութիւնը պէտք է կատարուի իր հիմերուն վըրայ, իր աւանդուրիւններուն վրայ: — Վասն զիքանիազին արժէք մը կայ այդ աւանդուրիւններուն մէջ: Այն Եկեղեցիներ, որ աւանդութիւն չունին, ենթակայ են յարատեւ փոփոխութեան, ինչ որ հաւատար է պատեհապաշտութեան: Այն պետութիւններ կամ կառավարութիւններ, որ աւանդութիւններ կամ կառավարութիւններուն:

թիւն չունին, շուտով կը տկարանան եւ կը կործանին: Այն տուներ եւ գերդաստաններ, որ աւանդութիւններ չունին, կը քայքային:

Այսպէս շինուած է մարդը. ասիկա հոգերանական վիճակ մըն է: Եւ ասիկա մեծ ոյժ մըն է; որմէ պէտք է օգտառի ուեւէ բարեկարգական խընդիրներու լուծման եւ կարգադրութեան ատեն:

Ամերիկայի Բողոքական բորբ եկեղեցիներ, ըստ ինքեան տկար են, բաղմայրանուանական են, որովհետեւ աւանդութիւն չունին: Տայց պիտի ունենան օր մը, Երկարատեւ թափառումներէ եւ խարխափումներէ հաքը: Եթէ, զոր օրինակ, Լուտերեան աւանդութեանց հաւատարիմ մնային Բողոքական եկեղեցիներ, աւելի զօրաւոր հանդամանք մը պիտի կրնային ներկայացնել հանդէպ Հըսումի եկեղեցւոյն, որ աւանդապահ է զործնականապէս եւ կարելի է ըսել նաեւ աւանդապահու: Ամերիկայի Բողոքական եկեղեցիներուն անաւանդական նկարագիրը այնքան չըստուած է, եւ անկէ յառաջ եկած տկարութիւնները այնքան սպառնալից եւ վատանգաւոր եղած են, որ ստիպուեցան զօրանալու միջոցներ գտնել, եւ այդ միջոցը գտան եկեղեցիներու համագործակցութեան (Co-operation) եւ գաշնակցութեան (Fééderation) մէջ: Եւ հետզետէ այս պիտի ըլլայ Ամերիկայի Բողոքական եկեղեցիներուն աւանդութիւնը:

Արդ՝ Տայց. Եկեղեցւոյ աւանդութիւնները պիտի յարդուին իր բարեկարգութեան ատեն: Զոր օրինակ, Տայց Եկեղեցին պիտի մնայ հարազատ մէկ անգամը Քրիստոնէական չին եկեղեցւոյն, որովհետեւ հաւատաքի ինդիրներուն մէջ պիտի չհրաժարի առաջին Երեք Տիեզերական ժողովներու աւանդութենէն: Տայց. Եկեղեցին, զոր օրինակ, պի-

տի պահէ իր Հոգեւոր Իշխանութիւնը կամ Հայ Նըւիրապետութիւնը, եթէ նոյն իսկ վաղուան Բարեկարգութեան մէջ, Հայ եկեղեցականներուն կենցաղին համար նոր ուղեգիծ մը որոշուի, եւ մարդիկ եկեղեցւոյ հոգեւոր պաշտօնի կոչուին միայն իրենց արժանիենով եւ ո՛չ թէ ամուրի կամ ամուսնացեալ ըլլալու հանդամանքով:

Եւ հիմայ, որ Հայց. Եկեղեցին, թողուեցաւ իր վիճակին, անկախ ուեւէ քաղաքական պաշտպանութենէ եւ առանձնաշնորհումներէ, թէ՛ մեր վորբիկ Հայաստանի մէջ եւ թէ՛ Հայաստանէն գուրս, ասիկա պէտք է ողջունուի իրբեւ բարեպատեհ առիթ, մեր եկեղեցւոյ Հոգեւոր Իշխանութեան կողմէն, եւ ձեռք առնուի Բարեկարգութեան խընդիրը, իր ամենէն զործնական կէտերուն մէջ, որոնք ուղղակի կազ ունին քրիստոնէական դաստիարակութեան եւ քրիստոնէական կենցաղի հետ:

Բարեկարգութեան այս կերպով առումը այնքան անհրաժեշտ պէտք մըն է, եւ հետեւաբար այնքան զործնական է որ քաղաքական նոր նոր յիշացը ջումներու եւ հալածանքներու հետեւանքով զեքայայուած ժողովուրդի մը ներքին կեանքը վեքայայուած ժողովուրդի մը ներքին կեանքին միուրահաստաելու եւ անոր ազգային կեանքին միութեան վերահաստատութիւնը երաշխաւորելու համար անհրաժեշտ հարկ մըն է Բարեկարգեալ եկեղեցի մը:

Իմ հասկցած կերպով ժամանանից պիտի ընեմ քանի մը զիլաւոր կէտեր.

Ա. — Ուսեալ եւ բարեպաշտ եկեղեցականութեան պատրաստութիւն: — Գոլէ ձական կրթութենէ անցած կամ անոր հաւասար կրթութիւն մը, նուազագոյն պայման պէտք է ըլլայ անոնց, որ գոլէ ուղեն եկեղեցական ըլլալ: — Գոլէ ձական կըր-

թութեան հետ, հաւատացեալ հոգի մը, բարեպաշտ նկարագիր մը։ Միայն մէկը կամ միւսը բաւական չէ։

Բ. — Ամուռի կամ ամուսնացեալ կենցաղին ընտրութիւնը պէտք է թողուլ իւրաքանչիւրին ազատ կամքին։

Եկեղեցականի մը համար մասնաւոր իրաւոնք պիտի չափահովէ իր ամուռի կամ ամուսնացեալ կենցաղը։ ազատ պիտի ըլլայ ինքն իր ընտրանքին մէջ։ Եւ Եկեղեցւոյ նուիրապետական կարգերուն մէջ ուեէ պաշտօնէին յառաջացման հիմ պէտք է ըլլայ իր ծառայութեան արդիւնքները, իր անձնական եւ պաշտօնական արժանիքը, մէկ խօսքով՝ պատրաստուած եւ արժանաւոր մարգը եւ ո՛չ թէ ամուռի կամ ամուսնացեալ ըլլալու հանգամանքը։

Գ. — Ժողովուրդին գաստիարակութեան համար նոր մեթոս։ — Այս մասին մէր Եկեղեցին կրնայ որդեգրել Անկիքան կամ որ նոյն է՝ Ամերիկեան Եպիսկոպոսական Եկեղեցւոյն մէթոսը։

Կարելի եղածին չափ հասնիլ Հայ ժողովուրդի բոլոր խաւերուն եւ անոնց տալ հոգեւոր կամ քրիստոնէական դաստիարակութիւն մը, Աստուածային պաշտամունքին զատ։

Դ. — Աստուածային պաշտամունքը (ժամերգութիւն, պատարագ, եւն, եւն) գործնականապէս պատշաճեցնել ժողովուրդի ընկերային կեսնքի պայմաններուն, որպէսզի ժողովուրդը կարող ըլլայ անտըրառուն վիտթալ Եկեղեցի, եւ չձանձրանալ պաշտամունքի Երկարութիւններէն եւ անձան զործադրութենէն։

Այս հասուածին տակ կ'երթան ժամերգութեան եւ Մաշոցով կատարուած պաշտամանց ամփոփու-

մը, սրբազան երաժշտութեան բարեկարգութիւնը, կանոնաւոր քարոզութիւնը, ժողովուրդին գործնական մասնակցութիւնը պաշտամունքին, եւ ո՛չ թէ միայն պարզ ունկնդրութիւնը եւ հանգիստեսութիւնը, ինչ որ հակառակ է Հայց Եկեղեցւոյ աւանդութեան։

Ե. — Հոգեւոր գրականութեան մշակոյթ մը, պարբերական թերթերով, գիրքերով, նպաստելու համար ժողովուրդի կրօնական դաստիարակութեան։ Ասիկա անհրաժեշտ պայման մըն է, քանի որ Հայ դպրոցներու մէջ կրօնական դասեր չկան այլեւ, եւ ինչ որ կայ այդ տիտղոսին ներքեւ աննշան բան մըն է։

Զ. — Տոմարական գժուարութիւն մը կար, որ վերջադրէս հարթուեցաւ կերպով մը, սակայն ասիկա չի նշանակեր թէ խնդիրը լուծուած է բոլորովին։ Վասն զի տարբեր բան է նոր Տոմարը որգեզրել եւ տարբեր բան՝ նոր Տոմարի համաձայն տօներու նոր կարգադրութիւն մըն ալ ընել, որպէս զի ազգային նշանաւոր տօներ բերուին Կիրակիներու, եւ պարզուի Հայց Եկեղեցւոյ տօնակարգը, ինչ որ մէծապէս պիտի նպաստէ Եկեղեցւոյն ոգեւորութեան։

Ինչպէս որ կը տեսնուի, Եկեղեցական բարեկարգութեան մէջ, ես մեծ կարեւորութիւն կ'ընծայմ, Եկեղեցւոյ զաստիարակչական գործին, եւ չեմ ուզեր մտնել գաւանաբանական խնդիրներու մէջ։

Ամենէն անհրաժեշտ խնդիրը Եկեղեցւոյն ոգեւորութիւնն է, եւ ինչ որ կրնայ նպաստել այդ ոգեւորութիւնը յառաջ բերելու եւ պահելու համար զայն Եկեղեցւոյ մէջ, պէտք է առարկայ ըլլայ լուրջ ու շաղրութեան։

Այս հասկցողութեամբ եւ այս պայմաններու մէջ, կարելի է խորհիլ, աշխատի եւ գործի ձեռնարկել, առանց ժամապահան ըլլալու։

Ինձ կը թուի թէ բոլոր անոնք, ո՞յ բարեկարգութեան վրայ կը խօսին ի դէպ եւ յանդէպ, եւ բարեկարգութիւն կը պահանջնեն, կրնան վերեւ մատնանիշ եղած կէտերու վրայ կէդրոնացնել իրենց ուշագրութիւնը, իրենց բարի կամքը, իրենց ջանքերը, իրենց անկեղծ հաւատքը, իրենց սիրայօժար ծառայութիւնը: Վասն զի, պէտք է զիսել տալ, որ եկեղեցւոյ բարեկարգութիւնը ոմանց համար բերնի ծամոց է, ոմանց համար չքմեղանքի պատրուակ մը. այսպիսիներ Եկեղեցին ուժացած են կամ չեռու կը մնան, իրբեւ թէ հոգեկան գոհունակութիւն չեն զգար, այլեւայլ անկարգութեան պատճառաւ: Այս-չափ միայն: Կարծես թէ իրենց հասկցած կամ ուզած ձեւով եթէ բարեկարգութիւն եղած ըլլար, իրբեւ հոգեսէր եւ բարեսպաշտօն հայեր, ամենեւին բացակայ պիտի ըլլային Եկեղեցին:

Իմ փորձառութիւնս այս մասին ոա՛ է որ Հայց. Եկեղեցւոյ բարեկարգութիւն պահանջողներ ոչ մէկ կերպով պատրաստուած չեն խնդիրը քննելու ըստ արժանուոյն, եւ կամ զոհողութիւններ ընելու նիւթապէս եւ բարոյապէս: Մինչ պէտք էր եւ կ'արժէր որ գիտակցութեան հետ հաւատք, աշխատութեան հետ յարատեւութիւն, եւ յաջողութեան յոյսերուն հետ ազօթք, հոգեւոր, եւ եթէ ուզէք, հոգերանական պայմաններ ըլլային՝ Եկեղեցական բարեկարգութեան վրայ խօսելու եւ գործելու համար:

Իսկ մեր ժողովութիւնը արդի քաղաքական կացութեան մէջ, այնպէս կը կարծեմ թէ Երուսաղէմի Հայ Պատրիարքութիւնը կրնայ առաջնորդ ըլլալ բարեկարգութեան վերոյիշեալ կէտերուն գործադրութեան մէջ, բարձրագոյն հաւանութեամբ Մայր Աթոռոյ Ս. Խջմիածնի, ճիշտ այն պատճառաւ որ Երուսալէմի Հայ Պատրիարքութիւնը, Հայց. Եկեղեցւոյ կրօնական վաղեմի հաստատութիւններէն մէկն է,

եւ այժմ ալ, Հայաստանի սահմաններէն գուրս միակ կրօնական կեդրոնն է, որ Մեծն Բրիտանիոյ գրօշին ներքեւ կը վայելէ լիակատար ապահովութիւն եւ աղատութիւն, եւ ասկէ զատ, աշխարհաւեր պատերազմի ընթացքին, զերծ մնացած ըլլալով սրբազնութիւններէ, յափշտակութիւններէ ու աւերումներէ, իր բազմահմուտ Պատրիարքին հսկողութեամբ, ամէն տեսակ բարձրարութիւն եւ իրաւունք ունի այդպիսի կարեւոր եւ նուիրական աշխատութիւն մը ի գլուխ հանելու համար:

Պէտք է կազմակերպել գործը եւ ձեռնարկել զործի, կաթնելով Հայ ժողովութիւնի յօժարութեան եւ պատրաստակամութեան վրայ, որոնք պիտի ապահովին ձեռնարկին յաջողութիւնը՝ իր նիւթական եւ բարոյական կողմերուն մէջ:

Բարեկարգութիւնը իր գործնական ձեւին մէջ կամքի եւ դրամի խնդիր մըն է:

Կա՛մք պէտք է բարեկարգութիւնը թուղթի վրայ աղուոր աղուոր պատրաստելու համար:

Դրա՛մ պէտք է թուղթի վրայ պատրաստուած բարեկարգութիւնը գործադրելու համար:

Ուսեալ Եկեղեցականութիւնը զրամով՝ կը պատրաստուի եւ կը պահուի զրամով:

Սրբազն երաժշտութիւնը զրամով՝ է որ պիտի ապահովուի:

Հոգեւոր զրականութիւնը զրամով՝ կը կազմակերպուի եւ կը ծաւալի:

Բարեկարգութեան կուսակիցներ չեմ կարծեր որ նոյն իսկ մտքէ անցուցած ըլլան թէ այս զործին յանոյն կական մէջ զրամը ամէնէն զրական ազդակը ջողութեան մէջ զրամը ամէնէն զրական ապահովի ըլլայ, եւ ասիկա պիտի ծանրանայ իրենց վրայ:

ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆ

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅՑ. ԵԿԵՂԵՑԻՈՅՆ

Գալով Ամերիկայի Հայց. Եկեղեցւոյն Բարեկարգութեան — որուն վրայ խոսացայ անդրագառնալ վերեւ — միւնչոյն ոկրունքներով է որ պիտի լուծուի խնդիրը: Եւ ես 1920 Հոկտ. 8 թուակիր տեղեկագրովս այդ խնդիրը ներկայացուցած եմ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին, որ բարեհաճեցաւ հրամայել «Ամերիկայի Հայոց թեմակալ Առաջնորդ Գեր. Տ. Տիրայր Եպիսկոպոսին» — «ստանալ Տ. Բարգէն Եպիսկոպոսից այդ տեղեկագրի պատմէնը եւ կարդալուց յետոյ, իրաւիրել Տ. Բարգէն Եպիսկոպոսին, Ամերիկայում գտնուող ձեռնիսաւ եւ կարող վարդապետներին, բահանաներին, ինչպէս եւ հմուտ Եկեղեցազիտ եւ հոգեւոր կեանենվ հետաքրքրուող աշխարհականներին, եւ ձեր նախագահութեամբ քըննելով այդ տեղեկագիրը, նորանում ցոյց տրուած բարեփոխման անհրաժեշտ եւ յոյժ կարեւոր կէտերով, արդիւնքը մասնակցող ժողովականների ստորագրութեամբ վաւերացնելով ուղարկել ի տես եւ ի վերջնական տօրէնութիւն նորին Ս. Օծութեան»:

Այս հրամանը արուեցաւ Հայրապետական Դիւնի թիւ 290 եւ 1921 Սեպտեմբեր 1 թուակիր պաշտօնագրով, որ գժրախտարար բարձի թողի եղած է, թերեւս այն պատճառաւ՝ որ ասկէ աւելի կենսական եւ այժմէական խնդիրներով զբաղած է Ամերիկայի Հայոց Առաջնորդարանը:

Ամերիկայի Հայց. Եկեղեցւոյ բարեկարգութեան ժամանք գրելու ատեն վերոյիշեալ տեղեկագրիս մէջ, դիտել առուած էի, թէ Խրաքանչիւր գաղութ պէտք է ունենայ այս երկրին մէջ իր Եկեղեցւոյն սեփական չէնքը: Այս պէտքը խնամքով կը չեշտեմ հոս ալ:

—«Պէտք է Ամերիկայի Հայց. Եկեղեցւոյ պաշտօնեաները պատրաստել Ամերիկայի դպրոցներուն մէջ»:

Ամերիկայի մէջ Հայ Եկեղեցականը պէտք է պատրաստուի ամերիկեան կրթութեամբ եւ գաստիալսկութեամբ, որպէս զի կարող ըլլայ մէկ կողմէն Հայց. Եկեղեցին կենդանի, հետաքրքրական եւ գրաւիչ ընել Ամերիկահայ նորահաս սերունդին, իսկ միւս կողմէն զիտնայ Հայց. Եկեղեցին ներկայացնել Ամերիկայի բազմաթիւ Եկեղեցիներու շարքին, մեր Եկեղեցւոյ զարաւոր իրաւունքին ու փառաւոր դիրքին արժանի եւ վայել կերպով մը:

«Ամերիկահայ նոր սերունդը հազիւ թէ հայերէն կը իսօսի: Նա ամերիկացի է իր գաղափարներով, իր զարգացումով եւ իր կենցազով: Այս սերունդը որպէս զի չի կորսուի իրեւն Հայ, պէտք է որ կապուի իր Մայրենի Եկեղեցւոյն եւ Հասկնայ գոյն, եւ որպէսզի կարող ըլլայ հասկնալ իր Մայրենի Եկեղեցին, պէտք է որ անգլիերէն քարոզ լոէ իր Եկեղեցւոյն մէջ:

«Վեհափառ Տէր, ասիկա թող զարմանալի չթուի Զեր Ս. Օծութեան, որովհեաեւ ասիկա անխուսափելի եւ անյետաձգելի պահանջ մըն է Ամերիկայի Հայ գաղութին համար, բոլորովին անկախ մէր կամեցողւթենէն, ինչպէս որ այս պահանջը եղած է անցելոյն մէջ եւ է՛ այժմ այլալեզու եւ ալլարաբրան Հայոց մէջ: Զոր օրինակ, Արեւմտեան Հայոց Եկեղեցիներուն մէջ Քարոզը կը արուի թիւրքերէն լեզեցիներուն մէջ Քարոզը կը արուի թիւրքախօս է, եւ նոյն իսկ զուով, երբ ժողովուրդը թիւրքախօս է, եւ նոյն իսկ ձաւու ընթերցուածներ մէրթ ընդ մէրթ թիւրքերէն կը կարգացուէին: Անկիւրիոյ Հայք թիւրքախօս էին, եւ ես ստիպուած էի թիւրքերէն քարոզել Հոն: Արակերէն, Քրդիերէն իսօսող Հայոց մէջ նոյն լեզուներով թիւրքերէն, Քրդիերէն իսօսող Հայոց մէջ նոյն լեզուներով կը քարոզէին: Նոյնպէս Արեւելեան Հայոց մէջ, եթէ Եւսոյ՝ ըստ էի:

չեմ սխալիր, վրացերէն եւ նոյն իսկ ոռւսերէն քարոզ խօսելու հարկը զգալի եղած է :

«Ասիկա երեսոյթ մըն է, որ ուզզակի կը ծաղի միջավայրի պայմաններէն, եւ այդ պայմաններ չա՛տ աւելի հզօր են Ամերիկայի Հայոց գաղթային կեանքին մէջ, եւ հետեւաբար, կարելի չէ որ մեր Ազգային եւ Հոգեւոր Վերին Իշխանութիւնը անհոգ եւ դժկամակ կենան այդ երեսոյթին հանդէպ» :

Անդիերէն քարոզի պէտքը այսօր անդամ մըն ալ կը չեշտուի, որովհետեւ Ամերիկա գրեթէ փակեց իր դոնիրը գաղթային հոսանքը գաղթեցնելու համար, եւ Հայերը, որ ամէնէն վերջին տեղը կը բանեն գաղթային թուաբաժնի (քօթա) ցանկին մէջ, առ այժմ պիտի չկրնան խուժել Ամերիկային ներս՝ նոր պատուաստմներ ընելու այս գաղութին վրայ, բնաշխարհի շունչով եւ աւանդութիւններով, քիչ մը նո՞ր կենդանութիւն արձարծելու հայութեան այս շատ ցրուած բեկորներուն մէջ :

Անդիերէն քարոզի հետ, անդիերէն Կիրակինօրեայ գպրոցներ պէտք է կազմակերպուին Մայրենի Եկեղեցիներու ծոցին մէջ :

Ստուգիւ, հիմա տեղ տեղ հայ գպրոցներ կան փոքրիկներու համար, կա՞ն նաև քանի մը Կիրակինօրեայ հայ գպրոցներ: Բայց ասոնք բաւական չեն տիրող պահանջներուն դոհացում տալու. վասն զի այս գպրոցներ, բոլորովին կզբացած, տեղական հանդամանք մը ունին, եւ չեն կազմակերպուած զիտնական մեթուներով, եւ պարզապէս արդիւնք են հայ ծնողաց աղգային-աւանդական զգացումներուն, այնպէս որ զործը իր այս հանդամանքովն իսկ տեւական չէ, հետեւաբար չերաշխառուեր դրական արդիւնք աղապայի համար: Մինչ Ամերիկայի հայ գաղութին համար պէտք եղածն է Կիրակինօրեայ գըպ-

րոցի գրութիւն մը, որ պարտաւորիչ ըլլայ ամէն տեղ, ուր որ հայեր կան խմբուած :

Այս Կիրակինօրեայ գպրոցներու մէջ հայերէն եւ անդլիկներէն լեզուներ կրնան գործածուիլ քով քովի, անշուշտ ժամանակի մը համար, այսինքն՝ շո՛րչափ աշակերտներ փոքրիկ են եւ անոնց անդլիկները գեռ զօրաւոր չէ: Բայց որովհետեւ հայ փոքրիկներ հետզհետէ կը յառաջանան անդլիկներէնի մէջ եւ կը զօրանան, եւ անոնց հայերէնը նոյն համեմատութեամբ կը կաղայ, կը տկարանայ, եւ օր մըն ալ բորովովին կը զարդի մտաւոր զարդացման զործիք մը ըլլալի, այս պատճառաւ անդլիկներէն է որ կը մնայ եւ պիտի մնայ Կիրակինօրեայ գպրոցներու լեզուն, եւ ամերիկահայ նոր սերունդը, որ հետզիետէ պիտի ըլլայ իին սերունդ, անդլիկներնով պիտի դաստիարակուի իր Մայրենի Եկեղեցւոյ ծոցին մէջ, պիտի սիրէ իր նախնեաց Հայաստանեաց Եկեղեցին:

Եթէ Ամերիկայի հայ գաղութը հարուստ եւ զօրաւոր ըլլար, եւ կարող եղած ըլլար Ամերիկայի կաթոլիկներուն պէս իրն սեփական գպրոցներ պահել. գպրոցներ, ուր զօրաւոր հայերէն մըն ալ պիտի մը շակուէր, անշուշտ Ամերիկահայը ամենեւին պէտք պիտի չունենար անդլիկներէն լեզուի՝ իր եկեղեցիներուն եւ Կիրակինօրեայ գպրոցներուն մէջ :

Իրողութիւնները այսպէս իրենց պարզութեան եւ մերկութեան մէջ պիտելէ ետքը, կը մնայ ընդունիլ զանոնք եւ ըստ այնմ սկսիլ զործի: Խոկ զործի սկսելու համար, դրամ պէտք է: Որ տեսակէտէն եւ որ անկիւնէն ալ զիտես ինդիրը եւ ուզես լուծել զայն, դրամ պէտք է:

Եթէ Ամերիկայի հայ գաղութը չհետաքրքրուի իր աղապայով, շատ տիրուր փախճան մը պիտի ունենայ Հայց: Եկեղեցին այս երկրին մէջ, որ աստեղական կայն, իրբեւ կրօնական երկիր, ատակ եւ ընդունակ կայն,

է հետաքրքրական եւ խանդավառ հանդամանք մը
տալու անոր (Հայց . Ակեղեցւոյն) :

Ամերիկայի հայ գաղութի ապագային վրայ խօ-
սելու ատեն, յաճախ, իրբեւ օրինակ կը յիշուին
հայկական հին եւ հնագոյն գաղութներու ճակա-
տաղրական վախճանը, աշխարհի ամէն կողմ։ Այս-
ինքն՝ ըսել կ'ուզուի թէ ի՞նչ ալ ընես, Ամերիկայի
հայ գաղութը, ուշ կամ կանուխ, գատապարտուած
է կորսուելու այս երկրին մէջ, հալումով եւ ձուլու-
մով։

Ասիկա շիտա՛կ է : Բայց ասիկա չի նշանակեր թէ
Հայց . Եկեղեցին ալ կընայ կորսուիլ, հալիլ ու ձու-
լուիլ։ Բստ իս, կարելի է Ամերիկայի մէջ պահել
Հայց . Եկեղեցին, ամերիկան բազմաթիւ եկեղեցի-
ներու շարքին, հերիք է որ Հայ գաղութը կարող ըլ-
րայ հասկնալ իր պարտքը եւ իրբեւ զինուոր կատա-
րել զայն։

Հ. Գր. Վ. Գովրիկեան, Վիեննայի Միիթար-
եանց Աբբահայրը, Երեք սուսւար համարներ նուի-
րեց Դրանսիլուանիոյ Հայ գաղութին պատմութեան*,
որոնց վերջին հատորին մէջ կը վերլուծէ այն պատ-

* Ա. Հատոր՝ Հայք Յեղիսաբերուպուլիս Դրան-
սիլուանիոյ, 1680—1779. Ազգ. Մանդըն. ԺԱ. տպ.
1893, Վիեննա : Երես՝ թ+533 :

Բ. Հատոր՝ Դրանսիլուանիոյ Հայց ՄԵՏՐԱՊՈ-
ԼԻՍԸ կամ Նկարագիր Կերլա Հայաքաղաքի ի զիր եւ
ի պատկերս . Ազգ. Մանդըն. ԺԹ. տպ. 1896, Վիեն-
նա : Երես՝ թ+352 :

Գ. Հատոր՝ Հայ Արձանիք կամ Յիշատակարան-
ներ Հիմ եւ նոր Եղիսաբերուպուլոյ Հայաքաղա-
քէն. Ազգ. Մանդըն. ԽԹ. տպ. 1904, Վիեննա : Ե-
րես՝ թ+658 :

ճառները բացատրելու համար թէ ինչո՞ւ «Եղիսա-
բերուպուլոյ ազգայինները իմասկ ա՛յն աստիճանի
նուազած, ազգայնութեան ոգին կորսնցուցած, ին-
կած ու փնացած են» :

Զորս պատճառներ մատնանիշ կ'ընէ այս փճայ-
ման համար .

1.— Ծաղկեալ վաճառականութեան խլուիլը Հա-
յց ձեռքին եւ ասոր հետեւանքով գաղութին ցրուի-
լը եւ նուաղիլը :

2.— Օտարներու հետ ամուսնութիւն : «Հասա-
րակօրէն, պղակ ազգը՝ մեծին մէջ կ'ընկզմի, անոր
մէջ կը կորսուի, ու անկէ կը կլուի :— Ազգային աղ-
ջիկ մը, հունգարացւոյ հետ ամուսնանալով — հուն-
գարական օրինաց համեմատ — իր ազգութիւնը կը
կորսնցնէ» :

3.— «Եղիսաբեթուպուլուեցւոց ազգայնութեան
ոգւոյն եւ լեզուին կորսուելուն վրայ առանց ազգե-
ցութեան չմնաց Վենետիկի Միիթարեանց ձեռք քա-
շելը :— Ցուրչափ Միիթարեան հարք գորոց ունէին
Եղիսաբեթուպուլոյ մէջ՝ աղաք հոն, քիչ չա-
յերէն կը սորվէին, կը լսէին, ու կը խօսէին : Բայց
Երբ յարարերութիւնները փոխուեցան՝ պատռական
Հայութը կամաց կամաց մէկդի քաշուեցան . . . : Միով
ըանիւ՝ ազգին հետ ունեցած յարարերութիւննին
գրեթէ բոլորովին կարեցին . . . որով՝ աղջն ու աղ-
պայնութեան ոգին՝ քիչ հարուած չընգունեցաւ» :

4.— «Աշխարհական քահանայք հայերէն լեզուին
ուսումը սորվելու չատ անհոգ եղան : Աս բան հե-
տրգհետէ այնչափի հասաւ, որ մեր օրերը՝ հազիւ-
ասառուածային պաշտաման ամենէն հարկաւոր կտոր-
ները քիչ մը կը հասկնան : . . . Ասոր բնական հետե-
ւութիւնն ան է, որ չեն կրնար հայու պէս մտածել ու
զգալ : Ուստի սիրտ, հոգի ու կարողութիւն չունին

զժողովուրդը յորդորելու եւ քաջարերելու որ աղ-
գայնութեան ողին, ազգային լեզուն սորվին ու պա-
հեն : — Ո՞ւր թողունք զա՞ն ալ, որ զլեզուն չհաս-
կրնալուն, եւ կամ, ազգին ատելութիւն ունենալ-
նուն — չենք դիտեր — հայերէն եկեղեցական լե-
զուն՝ հունգարերէնի փոխեցին» :

5.— Հայ պաշտօնատարներուն եւ ուսուցիչնե-
րուն տեղ օտարածիններուն զբութիւն, եւ հայոց ցը-
րութիւն պետական «սուր քաղաքականութեամբ» :

«Ճատ յարմարութեամբ կրնանք այսօրուան ե-
ղիսարեթուսոյ ազգայինները նմանցնել մարմ-
նաւորութեան մը կամ մարդու մը, որուն գլուխն
անանկ իջուածք մեկած է, որ զինքն անկարող կ'ընէ
մտածելու, շարժելու, զործելու : Միտք ունի, բայց
չի կրնար շիտակ խորհիլ, լեզու ունի, բայց չի կրն-
ար խօսիլ, ձեռք ոտք ունի, բայց չի կրնար շար-
ժել : Եոլորովին անկարող եղած է . . .» : (Գ. Հատուր
էջ 634—642) :

Պէտք է դիտել որ «Դրանսիլուանիոյ ազգայինք
Հայաստանի առաջին կարգի գերգաստաններէն սե-
րած են ; Իրենց նախնիքը Անի քաղաքին բնակիչնե-
րէն են : — Արեւելքին այս նշանաւոր ազգը՝ սփուց
քաղաքականութիւնը, ծաղկեցուց գիտութիւնը, ե-
րեւելի ըրաւ մատենազրութիւնը, տածեց արուեստ-
ները եւ հետու երկիրներ տարաւ իր ծաղկեալ տուե-
տուրը . . .» :

«Մեր նախնիքն 1239ին ելան Անիէն, ուստի եւ
433 տարի բնակեցան Խրիմ, Ահաստան ու Մոլտո-
ւիս : Այսչափ ժամանակի մէջ՝ չորս անգամ ստի-
պուեցան թողուլ իրենց կալուածները, իրենց աներն
ու նոյն իսկ իրենց շարժական ստացուածքներուն մէկ
մասը, մինչեւ որ ստուընին Դրանսիլուանիա դրին :
Եւ զարմանալին ա՛ն է, որ մինչզեռ այս երկիրը
գաղթող օտար ազգերը ձրի երկիրներ, տեղեր ու

կալուածներ ընդունեցան, մեր նախնիքը՝ բարձր
գնով գնեցին այն երկիրներն, ուր իրենց քաղաքներ
ու տներ չինեցին» : (Ազգ. Մտեղբն. ԺԹ. էջ 1—2) :

Ասիկա ցոյց կուտայ թէ Դրանսիլուանիոյ հայք,
ընտիր զասակարգի ժողովուրդ, հարուստ, վաճա-
ռական մարդիկ, հոծ զաղութ հաստատեցին իրենց
իսկ դրամով զնուած կալուածներու վրայ, ինչ որ կը
ներկայացնէ բոլորովին նպաստաւոր պայմաններու
ամբողջութիւն մը՝ այդպիսի գաղթականութիւն մը
հայ պահելու համար : Եւ բաղգատելով Դրանսիլուա-
նիոյ հայ զաղութին պայմանները Ամերիկայի հայ
գաղութի պայմաններուն հետ, կ'արժէ գիտել որ՝
Ամերիկայի մէջ կորսուելու վտանգը աւելի անմի-
ջական եւ իրական է հայ զաղութին համար քան ե-
ղած է Դրանսիլուանիոյ մէջ : Եւ Դրանսիլուանիոյ մէջ
հայ զաղութը կը կորսուի ճիշտ անոր համար որ իր
Մայրենի Եկեղեցին կը թողուի իր բախտին :

Միեւնոյն վտանգը կ'սպառնայ Ամերիկայի
Հայց . Եկեղեցւոյն՝ եթէ թողուի ան իր բախտին եւ
զաղութի ըլլալէ կեզրոն մը հայացի աւանդութեանց եւ
ազրիւր մը ազգային-կրօնական ներշնչումներու :

Վերագոյն փութացի մատնանիշ ընել այդ վտան-
գը՝ ակնարկելով Հնդկահայ զաղութին, որ կարող
եղաւ իր հայացիութիւնը պահել իր Մարդասիրական
Ճեմարանով, եւ պէտք է աւելցնել իր հաստատուն
հասութներով՝ Եկեղեցիները դոնէ կանգուն եւ բաց
պահելու համար :

Ամերիկայի հայ զաղութը հիմնովին զուրկ է
այդպիսի առաւելութիւններէն, եւ հետեւաբար ա-
ւելի արագ եւ տխուր ապագայ մը կ'սպասէ իրեն քան
ուրիշ անհետացած հայ զաղութներուն ապագան :
Եթէ այս զաղութը չշարժի եւ չգործէ իր Մայրենի
Եկեղեցւոյն բարեկարգ պայծառութիւնը ապահովե-

լու համար այն բոլոր հնարաւոր եւ բանաւոր միջոցներով, որոնք անհրաժեշտ են:

Եւ ևս, արդէն, յայտնեցի իմ համեստ կարծիքսթէ ո՛րոնք են այդ միջոցներ:

Եւ այն բարեկամներ, որոնք պարտաւորեցին զիս գրել Հայց. Եկեղեցւոյ բարեկարգութեան վրայ, վաստ' և եմ որ լաւ պիտի սերտեն Ամերիկայի Հայց. Եկեղեցւոյ բարեկարգութեան խնդիրը, իրբեւ առաջին միջոց անոր պահպանութեան եւ տեւականութեան, եւ պիտի ջանան ողեւորել Ամերիկայի Հայութիւնը, որ անտարբերութեամբ փիլիսոփայութիւններ չընէ, այլ ընդհակառակն, զգայ ու զիտնայթէ իր պարտքն է խորհիւ, գործել եւ տալ իր Մայրենի Եկեղեցւոյն բարեկարգ ու պայծառ պահպանութիւնը ապահովելու համար այս երկրին մէջ:

(Վերջ)

ՇԱՐԱԿԱՆ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻՈՅ

Զայն. Բկ.:

— Ի վերայ վիմի հաւատոյ շինեցիր լգին Սուրբ զԵկեղեցի. զայ պահեա ի խաղաղութեան:

Ի տաճարի սրբութեան ո՞ն ֆեզ երգեն մանկութիւն. տո՛ւր սոց զառատ ո՞ն զողորմութիւն:

Եկայի ժողովուրդի ի տաճարի փառաց Քրիստոսի. տո՛ւր ամենենքեան օրհնութիւն ի բարձուն:

Քանզի քազարքն Քրիստոս պակեաց զայ ըստաչելի փառօքն իւրովի. տո՛ւր ամենենքեան օրհնութիւն ի բարձուն:

Ի միա եւ զօրք իրեշտակաց դասաւորեալ տօնեն. տո՛ւր ամենենքեան օրհնութիւն ի բարձուն:

— «ԹԱԳԱԽՈՐ ԵՐԿՆԱԽՈՐ, ԶԵԿԵՂԵՑԻ ՔՈ ԱՆ-
ՇԱՐԺ ՊԱՀԵԱ, ԵՒ ԶԵՐԿԸՐՊԱԳՈՒՍ ԱՆՈՒԱՆԻ
ՔՈՒՄ ՊԱՀԵԱ, Ի ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ»: ՇԱՐԱԿԱՆ:

ՇԱՐԱԿԱՆ Ս. ԷԶՄԻԱԾՆԻ

Զայն. Դկ.:

— Էջ Միածինն ի Հօրէ եւ լոյս փառաց ընդ նմա.
ձայնիք հընչեցին սանդարամետք անդընդոց :

Տեսալ զլոյս մեծ հայրապետին Գրիգորի,
պատմեր ցնծուք համբ հաւատացեալ արքային :

Եկայք շինեսցուք սուրբ ըզխորանն լուսոյ . քանի
ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի :

ՇԱՐԱԿԱՆ

ԲԱԲԳԻՆ ԵՊՈՒԹԻՒԹԵՐԸ

Ա. ՌԻՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆՆԵՐ

1. Կիլիկիլ (արտասպուած կումայէն), Տըդ-
իս, 1896, թ. ԾԼ. էջ 40:

2. ԾՈՎՔ, ՏԼՈՒԹ, ՀՈՈՄԿԱՅ (արտատըպ-
ւած Հանդէս Ամսօրեայէն եւ ճոխացուած սրբագրու-
թիւններով, Յաւելուածներով եւ քարտէսով մը),
Վիեննա, 1904. թ. ծԼ. էջ թ+119:

3. ԿՈԼՈՏ ՅՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՏՌԻԱՐՔ (մասամբ
արտատպուած Հանդէս Ամսօրեայէն եւ ճոխացուած
սրբագրութիւններով եւ յաւելուածներով), Վիեննա,
1904. թ. ծԼ. էջ թ+227:

4. ԵՊԻՇԵ. Քննական Ռւտումնասիրութիւն (պը-
սակուած Յովաչի-Իզմիրեանց մրցանակով . արտա-
տըպուած Հանդէս Ամսօրեայէն). Վիեննա, 1908, թ.
ծԼ. էջ իթ+436:

5. ՀԱՅԱՍՏԱՆՆԵԱՅՅՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ
ԳԱՐՈՒԻ ՄԵԶ (ԵՊԻՇԵ Քննական Ռւտումնասիրութիւն
զիրքէն յաղաւուած զրուխներ Նոր Յաւելուածնե-
րով) ապ. Վ. և Հ. Տէր Ներսէսեան, Կ. Պոլիս,
1912, թ. ծԼ. էջ ժԶ+102:

Բ. ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ

6. ԺՈՂՈՎՈՒՐԴԻԽ ՏՕՆԱՅՈՅՅԸ, Տօնացոյցի եւ
Տօներու մասին կարեւոր եւ պարզ գիտելիքներ . ապ.
Յ. Մատթէոսեան, Կ. Պոլիս, 1901, թ. ծԼ. էջ 86:

7. ՄԻՒՆՆԵՋՈՒԹ (Տօւա՛ Քիթապը), յատկապէս
պատրաստուած թուրքերէն խօսող Հայոց համար).
Երրորդ տպագրութիւն Օսմ. Գործակցական Ընկե-
րութիւն. 1913, 16 ծալ. էջ իդ. +304:

8. ՔԱՐՈԶՆԵՐ, Ա. Հատոր . ապ. Յ. Մատթէոս-
եան, Կ. Պոլիս, 1904, թ. ծԼ. էջ ժԵ+388:

Գ. ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

9. ԼՌՅԱ Շաբաթաբերք Եկեղեցագիտական,
Նոր Շրջան, Առաջին Տարի, տպ. Վ. Մինասեան
(Գ. Պաղապալեան), Կ. Պոլիս, 1906. Հատոր Ա.
Դ. ծ. էջ թ+1252 — Հատոր Բ. 1906. Դ. ծ. էջ
թ+1240:

10. ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ Պատմանեան Գրիգոր Պատ-
րիարքի (Յառաջարան և Բնագիր, արտատպուած
Քանակըն) Փարիզ, 1908. միջակ թ. ծ. էջ թ+149:

ՀՐԱՏԱՐԱԿԵԼԻ

ՄԱՅՐ ՅՈՒՑԱԿ, Կ. Պոլսի Ազգային Մատենա-
դարանին 300ի մօս հայերէն Զեռագիրներուն:


ՄԱՅՐ ՅՈՒՑԱԿ, Անկիւրիոյ Կարմիր-Վանքի հա-
յերէն Զեռագիրներուն:

Պատմութիւն Կիլիկիոյ Կարողիկոսութեան:

Պատմութիւն Անկիւրիոյ Առաջնորդութեան:

Պատմութիւն Հայ Անքէպի:





3850

ՀՀ Ազգային գրադարան



NL0030661

